

9(47.925)  
5-83

2 - ~~455~~

250000


500000

38

11  
11  
23

w 568

1954 2029



1951

1954

5 OCT 2011

369



---

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ  
ՍԱՍՆՈՅ ՎՐԱՅ

---

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԸՆ

ԲԱ.

## ՍԵՍՈՂԻՆ

ԵՒ

ՏԻԳՐԻՄԻ ԸՆԹԵՐԱՅ ԱԱՀՄԵՆՆԵՐԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՊԵՏՐԵԿԵՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ ԱԲՈՅՈՑ ՎՐԵՅ



Ա Դ Խ Ն Կ Ա

Մ Խ Ի Թ Ե Ր Ե Ը Ն Տ Վ Ե Ր Ե Ն

1896.

3(47.925)  
S-83

1954

# ՍԵՍՈՒՆԻՑ

ԵԿ

ՏԻԴՐԻՄ ԱՂՋԵՐԱՑ ԱԾԽՄԸՆՆԵՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՏԵՂՄԱԳՈՎԱԿԱՆ ՀԵՑԱԶՈՑՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Վ. ՏԱՄԱՅԵԿ

ՄԵՍԻ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂՄԱԳՈՎԱԿԱՆ ԱԾԽՄԸՆՆԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԲԱՐՆԱՐԱՎՈ Վ. ՊԻԼԵԶԻԿԵԱՆ

ՄԱՆՈՒՄ ՈՒ ՏԵՇԵՐ



Վ Ե Կ Ե Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ե Ն Տ Պ Ե Ր Ը

1896.



## Ա Զ Դ Դ

Անցեալ տարի Հայոց մամլոյն մէկ  
մասն ոչ թէ միայն ուրախութեամբ ողջու-  
նեց Վ., Տոմաշէկի առաջիկայ հետազօտու-  
թիւնը,<sup>1</sup> այլ եւ խնդրեց որ “Հանդէս Ամ-  
սօրեայ,, ուսումնաթերթը նոյն հետա-  
քրքրական աշխատսիրութիւնը թարգմա-  
նութեամբ ծանօթացընէ ընդհանրութեան։  
Սոյն խնդիրը կատարուեցաւ, եւ խու-  
զարկութեանս ամբողջական թարգմանու-  
թիւնը լոյս տեսաւ այս տարւան “Հանդի-  
սին,,<sup>2</sup> մէջ, որմէ առնլով հիմայ ալ իբր  
առանձին գրքոյկ կը հրատարակենք։

Ինչպէս ընթերցողք կը տեսնեն՝ այս  
փոքրիկ հատորը գործոյն միայն առաջին

1 Գործոյս գերըմ. անունն է. Sasun und das Quellen-  
gebiet des Tigris. Historisch-topographische Untersuchung  
von Wilhelm Tomasek, corresp. Mitglied der  
kais. Akademie der Wissenschaften. Wien, 1895, 8° pp.  
44. — Հանեալ ի Sitzungsberichte der kais. Akademie  
der Wissenschaften in Wien. Philosophisch-historische  
Classe, Band CXXXIII.

2 Տես Թ. 1 էջ 27, Թ. 3 էջ 69, Թ. 5 էջ 139,  
Թ. 8 էջ 234, Թ. 9 էջ 260, Թ. 10 էջ 298։

մասը կը բովանդակէ, վասն զի Սասնոյ տեղագրութիւնը բովանդակող բաժինը տակաւին լոյս տեսած չէ: Կը յուսանք որ ժամանակին երկրորդ մասին թարգմանութիւնն ալ հրատարակելով՝ այս հետագուստութիւնը կ'ամբողջացընենք:

Վ. Տոմաշէկ անձանօթ դէմք մը չէ. արդէն տարիներ յառաջ Հ. Տաշեան առիթ ունեցած է իւր “Թրակացիք եւ Հայք”,<sup>1</sup> յօդուածովն, ինչպէս նաեւ ասկէ ալ յառաջ ուրիշ յօդուածով<sup>2</sup> մը այս նշանաւոր գիտնականին „Die alten Thraker“<sup>3</sup> եւ „Zur historischen Topographie“<sup>4</sup> գործերը ծանօթացընելու: — Հայոց սահմանակից երկիրներէն Պարսկաստանը<sup>5</sup> արժանացած է

<sup>1</sup> Տես “Հանդէս Ամս.”, 1894, Թ. I էջ 15:

<sup>2</sup> Անդ. 1892, Թ. 5 էջ 146:

<sup>3</sup> Գործոյս ամբողջական վերնագիրն ու մասունքները են. Die alten Thraker. Eine ethnologische Untersuchung von W. Tomaschek. I. Uebersicht der Stämme, Wien, 1893. 8° pp. 130. — II. Die Sprachreste. I. Hälfte. Glossen aller Art und Götternamen. Wien, 1893. 8° pp. 70. — Ենին. II. Hälfte. Personen- und Ortsnamen. Wien, 1894. 8° pp. 103.

<sup>4</sup> Ամբողջական անունն է. Zur historischen Topographie von Kleinasiens im Mittelalter. Von Dr. W. Tomaschek. I. Die Küstengebiete und die Wege der Kreuzfahrer. Wien, 1891. 8° pp. 106.

<sup>5</sup> Zur historischen Topographie von Persien, որ չափ գիտենք՝ երկու մաս: Վեհնաս, 1884: — Հեղնակիս գործերէն յիշուելու արժանի են. Zur Kunde der

գիտնականիս մուադրութեան: Կը յուսանք  
որ Պրոֆ. Վ. Տոմաշէկ հին Հայաստանի  
միայն այս զաւառը իւր հետազօտութեանց  
նիւթ ընելով պիտի չգոհանայ, այլ անշուշտ  
մէկալ կարեւոր մասանց վրայ ալ պիտի  
տարածէ իւր քննիչ հայեացը:

Թարգմանիչը :

---

Hämus-Halbinsel, անդ. 1886, եւ Kritik der ältesten  
Nachrichten über den skythischen Norden: – Այսուղի յի-  
շուած ամէն զործք՝ միեննայի կայս. Ակատեմիայի  
Sitzungsberichteննըէ հանուած են:





# ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՊԵՏՄԱԿԵՆ ՑԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ ՍԵՄՆՈՅ ՎՐԱՅ

## 1.

Սաորեստանի թագաւորներուն իրենց պետութեան ասհմանակից երկիրներն ըրած աւերիչ ասպատակութեանց ու արշաւանց գլխաւոր աւարկան էր շատ անդամ հիւսիսակօղման Նայէր երկիրը՝ այն լեռնագաւառը, որ Դկղաթայ արեւմտեան գլխաւոր ակնազբիւրէն սկսեալ՝ մեծ աղեղ մը կազմելով՝ մինչեւ վերին ու ստորին ծով՝ այս ինքն մինչեւ Վանայ ու Որմիայ լճերը, եւ դէպ ի հարաւ յառաջ երթալով՝ մինչեւ մեծ ու փաքք ջաբ կը տարածուի: Բեւեռագիր արձանագրութիւնները բերդերու եւ լեռներու ահագին բազմութիւն մը կը յիշեն, որ այս գաւառին մէջ կ'իման. նմանապէս աւանդուած են նահանգներու, գետերու եւ ժողովրդոց անուններ: Բայց հազարաւոր տարիներու անէծքը ամեն մարդկային բան այստեղ այնպէս տակն ու վրայ ըրած է, որ մինչեւ հիմայ հետազօտողներուն կարելի եղած չէ աւանդուած տեղերուն գիրքն որոշել՝ ի բաց առեալ քանի մը սակաւաթիւ բացառութիւն՝ որոնց պիտի գառնանք աեղագրական մասին մէջ: Աաշափր յայտնի ու հաստատուն է, որ Նայիրիի բոլոր անունները նմանածեւ գրոշմ մը կը կրեն, ինչպէս որ գլխաւորաբար (—որի, —ին, —բի) վերջաւորութիւնները կը ցուցընեն, եւ ամենէն աւելի Ելամայ ու ամբողջ արեւելեան լեռնագօտուոյն անուանց կը

նմանին։ Այս գրոշմն ոչ սեմական է, ոչ իրանեան եւ ոչ ալ եւրոպական։ ամէնեն աւելի թերեւս կաւկասեան լեզուախմբին հետ կարենայ համեմատուիլ։ եւ ուր հայերէնի մերձաւորութիւն մը կը տեսնուի (օրինակի աղագաւ՝ անուանց սովորական — «անի վերջաւորութիւն» ինչպէս ի Միլիադը և անզամունի, կամ — «անչ» ինչպէս ի Շուլինչ, Մագարունչ), պէտք ենք հոն կաւկասեան կազմիչ մասը աչքէ շկորսնցընել, որ իբր ժառանգութիւն սպրդած մտած է այս ի բնէ եւրոպական լեզուին մէջ՝ նախկին ալարոդեան կամ մինեցի բնակչաց աղդեցութեամբը, որոնց լեզուն մեզի մասամբ ծանօթէ տոսպեան ըսուած սեպագիրներէն։ Եւ որովհ հետեւ՝ անդրէնածիններու՝ արձանագրութեանց միջնորդութեամբ վկայեալ այս անուններէն ամենեւին հետք մը մնացած չէ, ուստի պէտք ենք ըսել թէ բնակիչներն ալ յընթացս ժամանակաց փոխուած են։ նախկին բնակիչները ջնջուած են կամ նորեկ ժողովրդոց լեզուն առած։ Այս փոփոխութիւնն առաջի աչաց ունենալով՝ զարմանաւլու չենք, որ Ասորեստանցւոց ու ալարոդեան բեւեռագիրներն ապահով ու շօշափելի վկայութիւն մը չեն տար այն ժողովրդեան վրայ, որուն պատմական անցքերը նկատողութեան առնուլ կ'ուզենք։ Միայն ժողովրդեան մը անուան նկատմամբ տարակոյս կընայ ըլլալ։

Տիգրիսի աղբերաց սահմաններուն մէջ՝ մինչեւ վերին Գրատ՝ այսօրւան օրս եւ գրաւոր վկայութեանց համաձայն առաւել քան 400 տարիէ ի վեր իրանեան +\*+ ժողովուրդներ տարածուած կը գտնենք։ Թագղաթ-Քաղաքը Առաջնոյն (իրը 1100ին Կ. Ք.) յաղթութեան աախտակիններն անգամ +\*+ անունով մեծ ժողովուրդ մը կը յիշեն, որուն բնակավայընն եղած է անտառախիտ Քարիա լեռնագաւառը՝ Դիկայթայ գլխաւոր ակնաղբեր կամ այսօրւան Զիբէնէ -սույի արեւելակողմը։ Թագաւ-

որն՝ որ Կումմուք երկիրը յաղթութիւն կանգնած էր Մուսկացիներու վրայ, — որ հոն յարձակած մտած էին, — եւ դարձեալ երկիրը նուաճած, Կումմուքներու Դկլզաթի վրայէն փախչող մնացորդները հալածեց եւ անոնց գաշնակիցներուն՝ Քուրտիներու հանդիպեցաւ եւ անոնց Մամի գետոյն քով յաղթեց: Կումմուքներու եւ Քուրտիներու դէմ երկրորդ արշաւանքով մը թագաւորր Քարիա լեռնագաւառը մտաւ եւ հոս ամէն ամուր բերգերը մի առ մի առաւ: Քիչ մը վերջը թագաւորը՝ Զարի արեւելակողմը՝ Սարասուշ, Ամմասուշ եւ Սարագասուշ գաւառները կը գտնենք: Ասկէ գարձեալ արեւմուտք դարձաւ, Կիլքիի Սուզի նահանգը նուաճեց ու հոս Քուրտիներու եւ Քիմի Ալամունի Նիմի նահանգներուն խմբերուն դէմ կոռւեցաւ: Այս տեղէն սեպ ու ցից լեռնակրծերու ու լեռանց վրայէն Նայիրիի բազմաթիւ իշխանութիւնները մտաւ՝ հաննելով մինչեւ “վերին ծովու” տիտոնքը: Այս Քուրտիները ետքէն ալ չեն յիշուիր, թէպէտ եւ թագաւորները շատ անգամ յաղթական մտած են Նայիրի. ընդհակառակն ստեղ կը յիշուի Կիլքի կամ Կիլքի երկիրը՝ որ Կաշիարի լեռան (Գարամա տաղի) եւ Անտիտաւրոսի հարաւային զառիթափին մէջ կը տարածուի: Անշուշտ այս հարաւային զառիթափին մէկ մասն էր Քուրտիներու անտառախիտ Քարիա լեռնագաւառը, զոր պէտք ենք Հանձիթի (<sup>շ</sup>Անշշա) աշբեւելակողմը քնառուել, այս կողմերը այսօր ալ թառ անտառներ կը գտնուին: Անուանց նոյնութիւնը մեզի իրաւունք չի տար Քուրտիներն՝ իրանեան Քրդերու հետ նոյնացընելու, առ առաւելն կարելի ըլլայ թերեւս ըսել՝ թէ Պարսից աղդակից քուրդ ցեղը՝ որ յայտնապէս յետոյ գաղթած է, անդրէնածիններու անունն իրեն սեփականած ըլլայ, ինչպէս որ քանի մը քննիչք Մադացիներու համար այս բանն նման կերպով եղած կ'ընդաւնին: Քսե-

նովոնի ժամանակն արդէն Կաթուկիոն կամ Կորդոք ըսելով Բոխտան-շայի հարաւակոզման երկիրները կը հասկրցուեին. մէկալ կողմը՝ Բիթլիսուցի աղբերաց սահմանները՝ միայն հայ եւ Միւգդոնիացւոց, Քաղթեացւոց եւ Տաւոքեցւոց բանակներ գտաւ յոյնը: Հանձիթի մէջ ետքէն արամայեցի Աւրտեցիք բնակիցան, զոր մէկը գժուարաւ պիտի ուղէ Քուրտիներու հետ նոյնացրնել:

Հետեւեալ դէպքն ալ զմեզ Ասորեստանցւոց ժամանակը կը տանի. Դ. Թագաւորութեան մէջ ԺԹ. 37 կըսուի. “Սենեքերիմ արքայ Ասորեստանեայց … մինչդեռ երկիր պագանէր (ի նիւուէ)… Նեսրաքայ աստուածոյ իւրում, Ադրամելէք եւ Արասար՝ որդիկը նորա հարին զնա սրով, եւ ինքեանք զերծան յերկիրն Արարադայ, եւ թագաւորեաց Ասորդան (Երբորդ) որդի նորա:” Արիւգենէս կըսուէ թէ հայրասպանք փախան ի քաղաքն տօն Եսէանտինան. անշուշտ Գանչառտիան գրած պիտի ըլլայ: Գանչառէցի (Ասորեստանցւոց գուղանան) Մեզիտինէի ճամբուն վրայ էր: Այլք զլոկսպիսի Ենչանան՝ այսինքն Վիշանը (Աժան) կը համարին, որ Դերջանի մէկ գիւղն է վերին Գրաստի վրայ: Ասորդան իւր արձանագրութեան մէջ կը պատմէ թէ ինքն իւր իշխանութեան եւ հրամանատարութեան ատեն՝ Աւրարտուի դէմ պատերազմելէն ետքը՝ իւր հակառակորդաց վրայ քալած է, եւ վերջին անդամ Մելիդու երկիրն անոնց հասնելով՝ զանոնք կատարելապէս խորտակած է. եւ անմիջապէս Ասուրի ինքնակալ հրատարակուած է: Այս դէպքը հանգիպած է 681ին (Ա. Ք.): Տարակոյս չկայ որ այն ատեն գաշնակից էին ապրուամբեալն Աւրարտու՝ Երբայական բնագրին Արարտոն (որուն տեղ Վուլգատա՝ առանց տոհմանկան յարաբերութիւնները քննելու, բայց աշխարհագրական մոօք ուղիղ՝ “յերկիրն հայոց կը դնէ,) ու

Միլիդու,ուր Գուզանայի վրայէն փախչելով՝ ապաստանած էին հայրասպանքը Ասորդանի դէմ բանակ կազմելու նպատակաւ: — Սենեքերիմայ երկրորդ որդւոյն՝ Սարասարայ (երբ. Շարեզէր կամ Շարազար, Յօվանեպոսի քով՝ Տարձարօս, Հնախ. Փ. 1. 5) անուան մէկ ուրիշ ձեւն է Սանասար: Այս ձեւը տեսած է դէմ Մար Սբառ կատինսա ասորի կրօնաւորը, որ առաջին անգամ փորձած է Հայոց Հնագոյն պատմութիւնը գրել: Կ'ըսէ թէ Մծնայ արքունի դիւանը գործածած է, սակայն իւր զիսաւոր աղբիւրն է Ա. Գիրքը: Անուանց նմանութեան խարսդ երեւոյթը իրեն բաւական եղած է այլեւայլ զրոյցներ ու առասպեկներ գարբնելու: Այսպէս ի միջի այլոց Ա. Գրոց Աեմը՝ Տաւրոս լեռան հայերէն Աէմ կամ Աէմ լշտուան անուանակոչութեան հետ միացուցած կապած է, ինչպէս նաև Ա. Գրոց Սանասարը (Սարասարը) տաւրոսաբնակ Սանասան կամ Սանասուն անուն ժողովրդեան հետ: Կամաց կամաց ժամանակագիրներուն սովորական գարձած է հայ իշխանական տանց անուններն Ա. Գրոց անուններէն յառաջ բերել կամ երբայեցերէնով մեկնել: Արծրունեաց տան մէջ Սենեքերիմ անունը սովորական գարձած է. Երայեցերէն շաբաթ բառէն կը մեկնեին Սմբատը: Բագրատունեաց նախահայրը՝ Բագրատա (որ յայտնապէս իրանեան անուն մըն է, baga-rata = baga-data) կ'ըսուի թէ հրեայ մըն է. եւն:

Ա. Խորենացւոյ քով՝ գիրք Ա. գլ. Զ. կը կարդանք. Քսիսութրոս Աիմը (Հղմ) ծնաւ. եւ ասիկայ իւր լեռնային եւ աղբիւրաշատ հայրենիքը Աիմ լեռան անուանեց. Բահլի Մարերը այս լեռը Զըռւան կամ Զարուանդ կը կոչեն. եւ այս Զարուանդ անունը կը կրէ լեռնագաւառ մը Ատրպատականի ու Հայոց երկրին մէջ: Սիմ՝ Տարբան անունով որդի մը ծնաւ, որուն անուամբը գաշտային ու գետաշատ երկիրը Տարօն կը կոչուի. Տարօնք

“Յրօնք, բաժանումն, ըսել է: Մովսէս գիրք Ա. գլ. ԻԳ կ'ըսէ. “Նաբաւքող ոնոսորէն ութսուն տարի յառաջ՝ Սենեքերիմ կը թագաւորէր Ասորեստան, զոր իւր որդիքն Ագրամելէք եւ Սանասար սպաննեցին. Սկայորդւոյ ժամանակ Սանասար Ասորեստանի սահմանները՝ Սիմ լեռը գաղթեց, իր սերունդէն են (այսուեղ բնակող Սանասունք եւ) Աղձնեաց ու Ծոփաց բգեաշխները: Մովսէս (գիրք Բ. գլ. Ը.) կը յիշէ Ծարաշան անունով բգեշխ մը Սանասարայ անէն որ կը տիրէր Արձնայ — վերին Տիգրիսի վրայ երկիր մը — եւ Տաւրոս կամ Սիմ լերան: Թովմաս Արծրունի (գիրք Ա. գլ. Ա.) Ագրամելէք ու Սանասար Հայրասապան եղբայրներուն Սիմ լեռը փախչելուն պատմութիւնը կը կրկնէ, եւ (գիրք Բ. գլ. Է.) Աղձնեաց ու Տարօնի մէջտեղ բնակող Սանասունքն ու Խոյթը Սանասարէն սերեալ կը դնէ: Ժողովրդական անսխալ վարդապետութիւն դարձած այս ազգաբանութիւնը գրեթէ ամէն յետնագոյն պատմագիրք կը յիշն: Մատթէոս Ուռահայեցի ցամին 971 (տպ. Երուս. Էջ 9) Վասպուրականի Սենեքերիմ իշխանը կամ Ծահնշահն՝ որպին “Ապուսահլի” որդւոյ Աշոտայ, որդւոյ Դերենեկանն, որդւոյ Գագկայ՝ արծրունի ազգաւ, և Սարասարէն յառաջ կը բերէ: Վարդան իւր Աշխարհագրութեան մէջ (Ա. Մարտէն, Մէմ. Բ. Էջ 430) “Արծրունիի Սահնշահն է,” կ'ըսէ: Բար-Երբէոս (Էջ 208) Տաւրոսի տարածութիւնը կ'ամփոփէ Բէթ-Կարդու երկրին Ճէբէլ-Գուդիին ու այն տեղւոյ վրայ, ուր Կոյ առաջին անգամ իւր տապանին հետ ստքը ցամաք դրաւ. “Ագրամելէք ու Սանասար Կորդուաց լեռները փախան, ուր անոնց ազգը Հայոց հետ խառնուեցաւ:”

Ասորի կրօնաւորին յարմարցուցած այս ամբողջ զբոցցներուն մի միակ հիմն են Ա. Գրոց՝ Սենեքերիմայ որդւոյց Արարատ փախչելուն վրայ տուած տեղեկութիւնն ու Սանասարայ — որ Սարասարայ

փոխարէն շինծու ձեւափախութիւն մըն է — անուան՝ Ամեսասուն անունն ժողովրդեան հետ ունեցած առ երեւոյթ նմանութիւնը։ Այս ժողովրդեան իրականապէս որմէ սերած ըլլալք չենք կրնար հետեւցրնել այս զրոյցներէ։ Եւ ասով աստրական ժամանակը մեր խուզարկութեան համար յառաջուան պէս մութ կը մնայ։ Տաւրոսի հայերէն Աէմս, Աէմս անունը կրնայ ի կարօտութեան հայերէն սէմ, սէտն, չըմ բառին իբրեւ մէկ այլափոխեալ ձեւն առնութիւն։ Ամենեւին պէտք մը չենք տեսներ սէմական ժողովրդոց առաջին հայրենիքը Տաւրոս փոխագրելու, թէպէտ եւ Տաւրոս երկար ժամանակ սէմական ժողովրդոց գէմ սահման գնող պատնէշն եղած է։ “Քարձունք, բարձրութիւն” իմաստով սէմական բառ մըն ալ կայ, որուն գիմաց Յոյները սամօչ կը դնեն. խոտորող կամ զարտուղող ռ ձայնաւորը՝ Տաւրոսի Տասծ-շարտա (ասոր. Samo-kerth) ամրոցին անուան մէջ ալ երեւան կ'ելլէ, զոր Մօրիկ հիմնարկած էր, եւ յայտնի կը տեսնուի որ Ամեսասունի սահմանին մէջ կ'իյնար։ Զենդական Զ. բուռն, Զ. բուռն-նոր անուան դալով՝ յիշելու է բուռնդէհէշի (25,2) Զ. բուռն-նոր։ Այս անունը կը կրէր Տուզ-Մէշէդի վերերը Ալբուրզի մէկ մասը։ Հերի մօտերը Վասպուրականի Զարուանդ գաւառնէն զատ նկատողութեան առնելու է Պլինիսի յիշած Զորսանդան, որ տեղույ անուն է. այստեղ՝ Տիգրիս Վանայ լճին մէջէն անցնելէն ետքը՝ կ'ելլէ եղեր. ըստ այսու Քաղէշի Նիմրուտ-տաղին կամ Ալտալահի շղթային քաղաքներէն մին պիտի ըլլայ։

Անունն անունը, զոր՝ ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք, Մ. Խորենացւոյ աշխարհագրութեան եւ Մօրկայ ժամանակէն Բիւզանդեան գրութեան մը մէջ կը դանենք, կամ այն հին ժամանակէն է, երբ Ելամեան կամ Կաւկասեան ցեղէնախին բնակչաց բնակավայրն էր Տաւրոս լերան ամբողջ աղեղը, — այս պարագայի մէջ բեւեռագիր ար-

ձանագրութեանց լոռութիւնը զարմանալի է, — եւ  
կամ յաջորդ ժամանակներէ է, որոնց մէջ թէ Ա-  
սորեստանէ այլեւայլ հաստուածներ Տաւրոս գաղ-  
թած ու հաստատուած են (սեպագիրները բազմա-  
թիւ օրինակներ կ'ընծայեն այս մասին. այսպէս ի  
մասնաւորի Ամթայ գաւառին Տուշիա ամրոցին  
շրջակայքը այսպիսի բնակիչք եկած են, ինչպէս որ  
Խոյթէ ալ Սամարիա գաղթողներ եղած են), եւ  
թէ Արամայեցիք սկսած են Ասորիքի ու Միջագե-  
տաց տափաստաններէն գեպ ի հիւսիս Տաւրոսի  
բարձրագաւառը դիմել, այնպէս որ ամբողջ Ծոփիք  
Ասորիներով ու Արամայեցիներով լեցուած է: Ամ-  
բողջ Տիգրիսի ականց սահմանները՝ Քրդերու մէջ  
հոս հոն ցրուած՝ ասորի անուանց մնացորդք այսօր  
ալ կը գտնուին: Չատ եւ շատ տարակուսական են  
այն ցուցմունք՝ անուանց խաբող նմանութիւնք՝ որ  
առաջինն ընդունելու ի նպաստ կ'ելլեն: Այսպէս՝  
Ասորդանի մէկ արձանագրութեան մէջ Սահմանա-  
բերդը կը յիշուի՝ Մադայի երկիրը՝ Քիկնի “բիւրե-  
ղողերան”, մօտերը: Թագամթ-Քաղաքը Գ. ի արձա-  
նագրութեան մէջ Աւրարտուէ մինչեւ Կումմուք  
ամուր ու անառիկ բերդեր կը յիշուին, ասոնց մէջ  
են Ասասու եւ կուտա: Ասոնց սեմական (արամայ-  
ական) ծագումը ցուցընող ձեւեր կան. դ. օ. Սահ-  
մանանա՝ Գաղայի (Վատի-Աւմաէմի) քով տեղ մը,  
— յիշենք նաեւ Ասասարուկ իշխաննը — եւ սահ-  
մանակից Խոս-Եր կամ Խոյնը կը ցուցընէ Ս. Գրոց  
Խութ (Խօսթ, Խօսթ, ասկէ Խօսթանօւ Յալսեպ.  
Հնախօս. Թ. 14, 1—3) անուան համեմատութիւնը.  
Խութ սասորին Միջագետաց մէջ տեղ մըն է, զոր  
արդէն թավմա Արծրունի յիշատակած է: Քայց  
այսպիսի համեմատութիւնք կամ նմանութիւնք  
ինչ կրնան ցուցընել: Հետազօտութեանս ընթաց-  
քին մէջ առաջին անուան այլեւայլ ձեւերուն պիտի  
ծանօթանանք. դ. օ. Սահման, Սահման, Սասուն  
եւ արաբերէն Սահմանա՝ որ յոդ. ձեւ է. ի դի-

պուածի որ այս ձեւոյն մեջ կրկնութիւն չկայ եւ վերջին վանկը կրնայ ջնջութիւ, պէտք կ'ըլլայ սահաս արմատի մը գոյութիւնը ցուցընել : Հայերէն լեզուի ոգևոյն համաձայն Սահմանադրութեան կրնայ ըլլալ ուն (աշակերտ) գոյականէ, ո զօդիչէ եւ ուն բայանունէ (գ. օ. կաթն-ա-սուն). բայց այս ստուգաբանութեամբ յարմար իմաստ մը չ'ելլեր: Թուվմա Արծրունի Խոսկէ հայերէն նշանակութիւն մը կու տայ. այսինքն խութե կամ խոյթ՝ ցից ժայռ, պատնէշ եւն կը նշանակէ: — Հիմայ կ'իջնանք քրիստոնէական ժամանակը, յորում երկու անուններն ալ որոշ եւ բեւան կ'ելլեն:

## 2.

Հ. Արտէն Ախոքրեանի՝ Մովսիսի Խորենացւոյ անուանեալ Աշխարհագրութեան բնագիրը հնագոյն ձեռագրաց վրայէն հրատարակելէն ետքը (Վենետ. 1881)՝ գժուարաւ կրնայ մեկը նոյն Աշխարհագրութեան ըստ էական մասանց Եղարուն կէսէն ըլլալուն վրայ տարակուսիլ, եւ ըստ այսմ հնարաւոր կը մնայ Մ. Խորենացւոյ նոյն գրութեան իրական հեղինակին ըլլալն. այս պարագայի մեջ՝ յետնագոյն ժամանակներէ (ինչպէս ապացուցուած է՝ 880 եւ 950 տարիներէ) մուծուած մեկնութիւնք ու յաւելուածք մեծ ծանրակշուութիւն մը չեն կրնար ունենալ: Գլխաւորաբար Սասանեանց պետութեան նահանգաց յառաջ բերուելու կերպը Յազկերտ Բ. կամ Կաւատ Անոյ ժամանակը մատնանիշ կ'ընէ: Յաջորդ աշխարհագրական բաժնին մեջ պիտի գառնանք այն ամենուն, ինչ որ Մ. Խորենացի վերին Տիգրիսի ու Եփրատի վրայի երկիրներուն նկատմամբ կ'ըսէ: Այստեղ մեր խնդիրն է երկու փոքր գաւառներու հետ, որ իրարու սահմանակից են, զորոնք սակայն Խորենացի զարմանալի կերպով մը իրարմէ կը բաժնէ կը հեռացընէ

(Հրտ. Աիւքրեանի՛ էջ 30—31): Խորենացի Սահմանական (Հնագոյն հրատարակութիւնները Սահմանական ունին) դաւառը՝ հարաւակողման Աղձնեաց աշխարհին գաւառներուն տասներորդն ու վերջինը կը դնէ, իսկ Խոյն գաւառը՝ Տուրուբերան մեծ աշխարհին տասնուվեց գաւառներուն առաջինը կը դնէ Տարօն ու Ասպականունեաց ձոր գաւառներուն անմիջապէս քովը: Ըստ այսմ Խութեցիք Տաւրոսի հիւսիսակողման լանջը, կը բնակէին՝ Մշոյ ու Տարօնի գաշտագաւառներէն վեր: Իսկ Ասնասունք՝ նոյն լերան հարաւակողմը՝ Արզնի հարթաստանին հանդէպ, այս երկու անուններն երկայն ատեն այս կարգաւ պահուեցան:

Վորիկ կայսեր վերջին տարիները (իբր 600ին), Գէորգ Կիպրացի անուն անձէ մը դրուած Հռովմէական պետութեան տեղագրական ստորագրութեան մէջ՝ այսինքն այն գրութեան<sup>1</sup> մէջ՝ որ նոյն պետութեան գաւառներն ու քաղաքները կը թուէ, Հռովմէական Միջագիտաց (Առփանիայով եւ Արզանիայով մէկտեղ) հիւսիսային սահմանը կը նշանակուի Տաւրոս եւ Բաղաղացւոց կապանը (չλεισօնօրա Բալալէսառ, արաբերէն Գարբ Բագլիս), եւ իբրեւ վերջին սահմանակէտ՝ Սամոկերտ բերդը (չάστρօն Տապօշարօտան). Հիւսիսային կողմը կը սկսի Բարձր Հայք, արեւելակողմը Պարսկաստան: Գէորգ Հետեւեալն ալ կ'աւելցընէ (Հրտ. Գէլցէրի էջ 48). “Են եւ բնակեալքն ի լերինն Տաւրոսի՝ առ ի կողաց լերինն ժողովուրդք երկու, որ կոչին մին Խութեցի+ եւ միւսն Ասնասունք+”<sup>2</sup>

<sup>1</sup> Այս գիրքն ետքէն (իբր 825—830) Բարսեղ անուն հայագոյիկ մը բնդորինակուեցաւ եւ նոր ատեններս սովորաբար՝ եպիսկոպանիստ աթոռոց Բիւզանդական ցանկերուն կից հրատարակուած է. (Պ. օ. Not. episc. Հրտ. Parthey). վերջին հրատարակութիւնն ըրաւ Heinrich Gelzer (Լոյպցիկ 1890) յաւելով շատ գործածական պատմական-տեղագրական մեկնութիւններ:

<sup>2</sup> Εἰσὶ δὲ καὶ οἱ οἰκοῦντες εἰς τὸ ὄρος τοῦ Ταύρου

Այն լերան վրայ ալ ծանօթութիւն մը կը տրուի,  
որուն վրայ առաջին անգամ՝ նոյայ տապանը նստաւ:  
Ուրեմն յոյն հեղինակը երկու ժողովուրդ կը զա-  
նազանէ, խութեցիք ի Խոյթեւ ասոնց անմիջապէս  
կից Սանասունք՝ առաջինները՝ ինչպէս Մ. Խորե-  
նացւոյ Աշխարհագրութենէն տեսանք, լերան  
հիւսիսային կողմը կը բնակէին, իսկ միւսները  
հարաւային կողմը. այս լեռը տարակոյս չկայ որ  
այստեղ ցեղաբաշխ լեռ չէր, նա մանաւանդ թէ  
երկու ցեղերն ալ նոյն սերունդէ էին. — այժմ  
մեր խնդրէն գուրս է՝ ասոնց ծագմամբ անդրէնա-  
ծին-կաւկասեան կամ արամայեցի բլալը: Ցեղա-  
կան տեսակէտէ այս երկու տոհմերուն միութեան  
ապացոյց է սա պարագան, որ հայ պատմագիրք  
եւ ի մասնաւորի քաջածանօթն Թուվմաս Արծրունի  
Խոյթ ու Սանասուն անուններն անխտիր ու ա-  
ռանց զանազանութեան կը գործածէն:

Գէորգի այս վկայութիւնը դասական հնու-  
թեան՝ Տաւրոսի ցեղային յարաբերութեանց  
նկատմամբ թողած մէկ մեծ բացը կը լեցընէ: Այս  
վկայութիւնը մեզի կը ծանօթացընէ երկու ցեղ,  
զորոնք արեւմտեան գրուածոց մէջ ուրիշ տեղ մը  
յիշուած չենք գաներ: Ըստ Սարաբոնի, էջ 528,  
ուր Հայոց մեծնալուն վրայ է խօսքը, ամեն նուա-  
ճուած կամ նոր ստացուած երկիրներուն բնա-  
կիչները համալեզու համաբարբառ՝ այսինքն հայ  
էին. օրինակի աղագաւ՝ այսպէս էին նաեւ Ասորես-  
տանցւոց նախկին Տամարէտէ (Տամոնիտիս) —  
որուն տեղ Տամարէտէ ալ կարդալ կարելի է —  
գաւառին բնակիչները: Բնակչաց համալեզու՝ հայ  
բլալով հանդերձ ընդհանուր տիրող հայ լեզուին  
քով՝ հնագոյն լեզուններն ալ կրնային մնացած  
բլալ նա մանաւանդ հեռագաւառներու

---

πλησίον τοῦ αὐτοῦ κλίματος λαοὶ θύοι, δυομαζόμενοι δ  
μὲν εἰς Χοθαῖται, δὲ ἐτερος Σανασουρῖται.

մէջ: — Գէորգ Ափրացի կրնար, եթէ ժողովրդոց կատարեալ ու ամբողջ շառքը յառաջ բերել ըլլար իւր դիտաւորութիւնը, նախ եւ յառաջ Զորբորդ Հայոց Հանձիթ գաւառին Ուրտեցիները (՞Օրէանօ, ասոր. Արէայէ) յիշել, Զիրմաս գետին արեւելակողմը՝ Պարսից սահմաններն ապրող Մուկացւոց, Կորդուացւոց եւ Աղիաբենցւոց լեռնական բազմանդամ ցեղերուն կը վերաբերէին օրինակի աղագաւ Տմորեցիք (ասոր. Տամորայէ), որ այսօրւան Բայր Էլ-Շէրաբ անուանեալ դժուարամուտ լեռնագաւառը բռնած էին՝ Ակի քաղաքով:

Արեւելք մինչեւ այսօրւան օրս ընկերական կենաց ու բնակակցութեան վրայ ամենամեծ զօրութիւնն ու աղգեցութիւնն ունին կրօնք ու ծէս: Ուստի եւ պէտք ենք Հարցընել թէ ինչ վիճակի մէջ էին ասանք ի Տաւրոս: Տարօն ի հնումն հեթանոսական բնական կրօնի գլխաւոր կայանն էր, եւ այն թէ սեմական պաշտաման եւ թէ յետոյ ասոր հետ սերտագոյնս կապուած զենդական դիցապաշտութեան: Աղաթանդեղոս կ'ըսէ թէ Տարօնոյ երկիրն էր Վահէվահեան մեծագանձ մեհեանը, եւ Արածանոյ աղբերական սահմանները՝ Քարքեայ լերան վրայ էր Վահագնի՝ Զենդաց Հերակղէսին՝ մեհեանը: Ճիշդ այստեղն էր Հայոց առաջին մայր եկեղեցին ու “Խննակինեան”, վանքը. բայց չէ թէ միայն Տարօն ու Հաշտեանք, այլ ամբողջ Հայկական լեռնաշխարհին նոյն իսկ հեռաւոր ու ծածկեալ նահանգներն անդամ չորսորդ դարէն սկսեալ իրենց եկեղեցիներն ու վանքերն ունէին: Կապագագովկիայէն ու Ասորիքէն կամաց կամաց Հայոց երկիրը տարածուեցաւ քրիստոնէութիւնը, սրուն՝ Եփրատայ ու Տիգրիսի ափանց վրայ վազուց գոյութիւն ունեցած ըլլալը ցուցընելու համար բաւական է Մեղիաինէն ու Ամիթը յիշել: Տիգրիսի աղբերաց սահմաններն եւ Սիմ լերան ծառաշատ բարձունքն ասորի եւ

ետքէն ալ հայ միայնակեացներ հրապուրած բլբալու են. գեթ յետնագոյն ժամանակները Խոյթ հիւսիսային գաւառին մէջ Ա. Յակոբայ վանք մը կար՝ Վանդիրն անունով (Վարդան, Ա. Մարտէն, Մém. Բ. էջ 430), եւ Աղեղողի, Խլաթի, Կիրուկերտի շրջանակայքը եւ ուրիշ տեղեր բազմաթիւ ասորի վանքեր կը նշանակուին: Կոյն խոկ կրօնական վէճերու հոգին շուտով մտաւ այս լեռնաշխարհը: Երբ վեցերորդ գարուն սկիզբները Ահարոն Աշմուշատայ եպիսկոպոսն էր, Սամնոյ միայնակեացներն ալ իրենց ժամանակին հոգւոյն հետեւելով՝ մեծ եռանդեամբ մասնակցեցան կրօնական վէճերու, որ Կոյն միջոցին զամէնքը յուղած էին. 508էն սկսեալ Տարօնոյ եպիսկոպոսն էր Կերշապուհ՝ եռանդուն միաբնեայ մը եւ հակառակորդ Քաղկեդոնի ժողովոյն, եւ իրեն աջակից ուներ Աբգիշոյ ասորին, որ Խոյթ-Ասոնոյ լեռնագաւառին Արգրնի գետոյն ազրերաց սահմանները գտնուող Սարեպտա վանուց վանահայրն էր. (Հմմտ. Միքայէլ Ասորի 239, եւ Կոմքէֆիսիոս Auctarium եւն Բ. էջ 177 ուր կ'ըսէ.՝ Առւսօծ օ Ծύρօς ձած τοῦ Σαρεπᾶ, τῆς μονῆς τῶν πλησίον Σασών. — Σασών անհոլով = φιսխանակ՝ Σασουνιτῶν): Կոյն տեղոյն միանձունքն ու քահանաներն միաբնեայ մնացին Արաբացւոց արշաւանաց միջոցին ալ՝ իրենց կարծիքն Ա. Գրիգոր Լուսաւորչէն համարելով. Յունաց փորձերու դէմ ալ Կոյնապէս մնացին՝ մասաւանդ Յովհաննէս\*: Օձնեցի (Տաշրայ Օյսոն գիւղէն) իմաստասէր կաթուղիկոսի ժամանակն, երբ Մանազկերտի ժողովն գումարուեցաւ: Միքայէլ Ասորի կ'ըսէ էջ 351 (տպ. Երուս.). Ինչպէս որ Մեծ Հայոց բնակիչները Ա. Գրիգորի

\* Օձնեցւոյ միաբնեայ ըռպալոն մասին տես Պալօնիան Աղերս. Ա. Պատմ. կաթղ. վարդապետութեան ի Հայս, էջ 24:

դաւանութեան կը հետեւէին՝ առանց ամենեւին Յակովիկիներէ տարբերելու, այսպէս ալ Սահմայ (Սասանունք) բնակիչները։ Քաղաքական իրերու մէջ՝ Բիւզանդիոյ ազգեցութեան աճած միջոցին՝ Քաղկեդոնի վարդապետութիւնն ալ ընդունողներ գտած պիտի ըլլայ։ այս բանս Սոյ պետութեան ժամանակիներն ալ տեղի ունեցաւ։ Այսպէս Սոյ (1307ին) եւ Ատանայի ժողովներուն Սահմանները ստորագրեցին բաց ի արեւմտեան Հայոց քանի մ'եպիսկոպոսներէն ու վանահայրներէն՝ Վարդան եպս։ Սահմայ, Յովհաննէս արքեպս։ Տարօնոյ, Աւետիք եպս։ Նվորկերտի եւն։ (Հմմտ. Գալանոս, Մասն Ա. էջ 470.)

Ինչպէս յայտնի է, Հասարակ ժողովուրդը կրօնական բարակ իննդիրներէ բան մը չի հասկրնար. Թովմաս Արծրունի կ'ըսէ. բաւական է եթէ գեղջուկը կարենայ զուրցել սաղմոսը, որ Հայ վարդապետն իրեն ժողովրդական լեզուի է ժարդմանած։ Հաւատոյ նախկին քարոզիչներէ միոյն՝ Արժանէսի՝ Համար կը պատմուի թէ Սիմ Երան փապարներու մէջ պարապ տեղ աշխատեցաւ վայրենի լեռնաբնակները քրիստոնէական վարք ու բարքի գարձնելու, եւ իւր կեանքը վտանգեալ տեսնելով՝ լաւագոյն համարեցաւ ուրիշ գաւառ մը փոխադրուիլ։ Սուրբ անձինք հաւատացող գտնելու համար՝ պէտք էին հրաշք զործել, ասոնց սովորութիւնն էր գլխաւորաբար աղքիւր բղիսեցրնել։ Կը պատմուի թէ Տէր Սիոն Բագաւանցին՝ Սիմ Երան սովը գտնուող բոլորովին ցամքած աղքիւր մը գարձեալ ջրաբուղու ըրած է, եւ ասոր վրայ նոյն իսկ Սուլէլման ամիրապետը զարմացած է, որ Աղձնեաց աշխարհը կը գտնուէր նոյն միջոցին։ (Հմմտ. Յովհ. Կաթղ. Բ. էջ 35 եւ Ժ. էջ 94, Կիրակոս Գանձակեցի առ Պրոսէի էջ 37.)

Սա ինսդիրն ալ յարուցաննենք. այն դաւառներու մէջ ինչպիսի էր դատական իշխանութիւնն

ու որ ցեղերը կը տիրեին հսն։ Գիտենք որ Հայոց Հայաստանը ձեռք ձգելէն ի վեր եւ յաջորդ ժամանակներն ալ՝ ամբողջ երկիրը բազմաթիւ գաւառներու բաժնուած էր. եւ ամեն մէկ գաւառի մէջ ազնուական ցեղ մը կ'իշխէր եւ իշխանութիւնը նոյն ասհմի մէջ կը մնար։ Բայց հսս ալ այս իշխանութիւնը շատ անդամ ցեղէ ցեղ կ'անցնէր, եւ շատ անդամ կը հանդիպէր որ իշխող թագաւորք՝ զ. օ. Արշակունիք, իրենց սիրած անձնաւորութիւնները կը յառաջացընէին ու այլոց երկիրներն ասոնց կու տային, որով հնագոյն ցեղերը կ'անհետանային ու նորագոյններու տեղի կու տային։ Ա. Խորենացի (գիրք Բ գլ. 29) կը պատմէ թէ Տրդատ Բ.ի (իրք 300ին) ժամանակները Ալկունեաց ազգին նահապեար՝ Աղուկ իշխանն ապատմբեցաւ։ Այս ցեղն ինք զինքը հոկայ որսորդէ մը սերած կը համարէր (գ. Բ. գլ. 1) եւ կը բնակէր Աղկան կամ Աղական ամրոցը։ Այս “բուլորաձեւ” ամրոցին աւերակները այսօր ալ կեցած են Մշոյ գաշտին արեւմտեան ծայրը՝ Արածանոյ աջ եղերքին վրայ, ուր ցից ժայռերը գետը նեղցընելու կը սկսին։ Աղուկի զլիսաւոր կողմնակիցները Ախմ լերան բնակիչներն էին։ Թագաւորը Տարօն խաւրեց զՄամկուն, որ Ճեն երկրին Հսնաց սերունդէն էր։ Մամկուն Աղուկին յաղթեց ու ամրոցն առաւ. շատերը Մեծ Ծոփիք փախան։ Ասկէ ետքը Մամկունի (կամ Մամիկոննեանց) տոհմը Տարօնոց տէր մնաց եւ Ախմ լերան բնակիչները՝ այս տոհմին հպատակները։ Հայ տարեգրութիւնք այս տոհմէն բազմաթիւ դիւցազւնք կը յիշեն. այս ցեղէն ըլլալու նշան են Վասակ, Վահան, Վարդան, Հրահատ, Տաճատ, Համազապ եւ ի մասնաւորի Մուշեղ անունները։

Սասանեան Խոսրով Ե.ի երկրորդ տարին Մուշեղ անունով սպարապետ մը կը յիշուի (Tabari, Nöldke 285, Հման. Mušleq Josua

Stylitesի քոլ 75, p. 61 Wright). արաբական ձեւն է Մսիլիք, յունականը՝ Մօսժկչյան եւ Մասդջլէ: Այս անունը կրնայ Տարօնոյ Մուշ քաղաքին հետ կապակցութիւն մ'ունենալ: Ըերեփ-էդ-դին Բաղ զեշացւոյ ըսածին նայելով՝ յուշ հայերէնի մեջ “խոնաւ՝ թաց գետին, մամուռ” ըսել է: Tzetzes (Chil. IX. 64) Մասդջլէն Թեծ տան նծառանով կը թարգմանէ: Փաւստոս Աղճնեաց մեջ Մամուշեղ անունով գետ մը կը յիշէ. եւ հիմայ ալ Մամուշ անունով տեղ մը կը յիշուի Գենջի կողմերը:

Երբ Մօրկայ վերջին տարիներն ու Փոկասու ժամանակ՝ Սասանեան Խոսրով ք. Միջագետք ու դ. Հայք արշաւեց մտաւ ու զՀայաստան արեւելեան կողմանէ ալ անհանգիստ կ'ընէր, Մուշեղ իշխանն ու իւր Գայլ Վահան որդին յաջողութեամբ իրենք զիրենք Պարսից գէմ պաշտպանեցին ի Տարօն: Յովհաննէս Մամիկոնեան պատմագիրն իւր Տարօնոյ Պատմութեան մեջ իբրեւ Մուշեղի երկիր հետեւեալ գաւառները կը նշանակէ. Տարօն, Խութ ու Սասուն: Գայլ Վահան Մշոյ, Գալհրայ, Խութայ, Շատխոյ ու Սասունոյ տէր կ'անուանուի: Գալհար անծանօթ է. թերեւս կարելի ըլլայ Գալհար կարդալ: Տիգրիսի աղբերաց սահմաններուն մեջ Շատախ անուան շատ ստեղ կը հանդիպինք, եւ հիմայ ալ այսպէս կը կոչուի Տարօնոյ գաշտին այն մասը, որ Նիմրուդ-տաղի արեւմտեան կողմն կ'իյնայ ուր եւ կարա-սու այլ եւայլ գետակներ իւր մէջը կ'ընդունի. բայց արդէն Սալմանասար Ե.ի տարեգիրները 836 տարւոյն մեջ Սիրի Շատախ անունով տեղ մը կը յիշէն Զարի շրջակայքը դանուող Նամրի երկրին մեջ: Հին սովորութեան համաձայն Սիմայ, Խութի ու Սասունոյ բնակիչները Մուշեղեանց մեծ օգնութիւն կը մատուցանէին: Քիչ մը վերջը պիտի տեսնենք թէ ինչպէս Մամիկոնեանք իրենց այս երկրէն դուրս հանուեցան ու Քաղը բատունիք այնտեղ հաստատուեցան:

7/XI-1922

Վաստակավոր Հայութիւն և ծովագութեան ի մասնաւորի ազգագրութեան մշակման անդամանց նիւթութեանը չարուի կենցաղավարութեան ու առվորութեանց վրայ տեղեկութիւններ աւելցրնելով։ Այս տեղեկութիւնները կը մատակարարէ մեղ Հայոց լաւագոյն պատմագիրներէն մին՝ թուվմ։ Արծրունի իւր Արծրունեաց տան պատմութեան մէջ (Գալլ. Ե. ՊԼ. Է., էջ 120, ապ. Ս. Պետրոսորդի)։ այս ցամին 851 յառաջ բերուած նկարագրութիւնն որուն նման մ'ալ կը յիշէ թուվմաս՝ Կաւկասեան Ծանարաց (Σαναράσιος Πατριάρχης, արար. Sanâriya) վրայ տուած տեղեկութեան մէջ, անոր Համար յառաջ կը բերենք հօս, վասն զի ի Հնուց մնացած բլատով՝ գիւրաւ փոխուող բաններ չեն պատմուած։ Ներն։ Երբ նոյն ատեն Սանասունքու ու խութեցիք Հագարացւոց գէմ ոտք ելան, արտապոյ կարգի սաստիկ ձմեռ մըն էր, ուտելիքի սաստիկ սով եղաւ, յեւնարնակները Հարստահարիչներուն վրայ յարձակեցան եւ անոնց Եռւսութիւն Մուհամմետ պատջնորդը սպաննեցին։

Այս մարդիկ ճարտար որսորդ են, ըսելէն եաքը այսպէս յառաջ կը տանի թուվմաս։ “Քնակութիւն նոցա ի խորածորս եւ ի փապարս լերանց եւ ի պրակս մայրեաց, ի գագաթունս լերանց։ Եւ բնակեն առանձին ըստ տաւնս ազգաց, եւ այնչափ ի բացեայ են ի միմեանց՝ մինչ թէ ոք յարանց զօրաւորաց ի բարձրաբերձ տեղեաց ուժգին խանչիցէ Հազիւ թէ ուրեք կարիցէ առնուլ զբոմիւն ձայնին, իբրեւ ի վիմաց ինչ արձագան լինելոյ կարծիս բերելով, եւ կեսքն վրիպեալք ի բնական հայրենի լեզուէն, յաղագս հեռաբնակ լինելոյ եւ անհամբոյը միմեանց հանգիպեալք, եւ խօսս միմեանց եգեալ կարկառուն մուրացածի բանիք։ Եւ այնքան խրթնի անծանօթք պատահեն տո-

միմեանս, մինչեւ թարգմանաց անդամ կարօտանան. եւ զպէտս կերակրոցն վճարեն ի սերմանց ինչ, առաւել ի կորեակ կոչեցեալ սերմանէն, զոր ոմանք ի տով ժամանակի հայ անուանեն. եւ զնոյն ոռոգեալ ոտիւք ի միջոցս պրակացն, կամ երկմատնի փայտատովք սերմանեալ. եւ է զգեստ նոցա ասուխս ի ծածկոյթ մերկութեանն, եւ ող ոտիցն հնարաւորեն զձեւ կաւշկաց, ի մորթոց այծից կազմեալ, եւ միով կերտկրով եւ միով հանդերձիւ բաւականանան զամառն եւ զձմեռն. եւ են ստացեալ զէնս աշտեայս հանապազ կրելով ընդ ինքեանս, ի պատրաստութիւն գազանացն որք ի լերինն բնակեն: Այլ եւ ի ժամանակս հասելոց թշնամեաց յերկիրն իւրեանց՝ գան միարան լեռնայինքն յօդնութիւն իշխանացն, զի են տիրասէրք: Իսկ վասն ձեանն անկայուն զօրութեանն որ այն ինչ յամազյն ի վայր զեղեալ լինին՝ հնարաւորեալ իւրեանց փայտս իրեւ զանուրս չուանօք պարունակեալ շուրջ զոտամբք, դիւրաւ ընթանան ի վերայ ձեանն իրեւ ընդ ցամաք երկիր: Եւ են գազանաբարոյք, արիւնարբուք, առ ոչինչ համարելով զսպանումն եղբարց հարազատաց, նաեւ զանձանց եւս. եւ կոչին սոքա մեկնակազէնք տուրչանդակք, բնակեալք ի լերինն որ բաժանէ ընդ Աղձնիս եւ ընդ Տարօն: Եւ յաղագս խրթնի եւ անհետազտելի խօսիցն եւ բարուցն կոչին Խռով, յորոց անունն եւ լեռանն Խոյի անուանի: Եւ գիտեն զսազմասն զհին թարգմանեալն վարդապետացն Հայոց, զոր հանապազ ի բերան ունին: Սոքա են դուեահք Ասորոց, որ չուեցին զինի Ագրամելեայ եւ Անաստրայ որդւոյ Անեներիմ արքայի թագաւորի Ասորեստանի եւ Կինուէի, յորոց անունն ինքեանք Անաստայք զինքեանս անուանեն. եւ են հիւրասէրք օտարընկալք, պատուագիրք: „

Այս կենդանի, անպաճոյձ եւ ոչ-գաղափարական նկարագրութիւնը մեր առջեւը կը դնե-

Սաստոնցիներն իբր ժողովուրդ մը, որ իւր առանձին յատկութիւններովն՝ Քատկերու կամ կաւկասանն անդրէնածին ժողովրդոց մէկ անդամին եւ կամ Խնդոսի խոտորած տեղը բնակող Քուրիշկներու կղղեացած մնացորդին հետ կրնայ համեմատուիլ։ Տեղագրական բաժնին մէջ՝ այս այսպէս՝ Հարաւակոզմը գտնուող լեռնագաւառին ձիւնաշատութեանը պիտի դառնանք։ Թէոփանէս (առ Սարաբոնի, էջ 506) պայծառ կերպով կը ստորագրէ Կաւկասի ձիւնալից բարձունքներն ելլել ու իջնալը, եւ կ'աւելցընէ. “Ատրպատականի եւ Մասիսի (ասոր. Mâšî, Tur-Abdîn) մէջ գլանաձեւ գաւաղաններ կը գործածեն, զորոնք ստից կը կապեն.”, (τροχίσκοι ἔύλινοι.) Մարտաշեցի Լեւոն զօրապետը՝ յետոյ Բիւզանդեան կոյսը Լեւոն “Խսուրացի”, անուամբ, 710ին Մայիսին տասն Ալանաց ընկերակցութեամբը Կաւկասի ձիւնալից բարձունքներէն ու կիրճերէն ստնանիւներով (μετὰ χυχλοπόδων) անցաւ։ (Theophan. Chron., p. 600.) Ամեն լեռնաբնակ անքաղաքակիրթ ազգաց՝ արիւնակեղութեան միտութիւնը սովորական է. նման Թավմասից գրեթէ նոյն բառերով շատ ստէպ այսօրւան Քրդաց վրայ կը խօսի Sandreczki, եւ կ'ըսուի թէ Քրդերն ալ հիւրասէր եւ պատուադիր են։ Լեզուին զարմանալի յատկութիւնը կարծել կուտայ թէ նախ-արամասցից անդրէնածին ժողովրդեան մը մնացորդին հետ է մեր գործը. նման կերպով կը խօսի Մ. Խորենացի (գիրք Գ, գլ. ԾՊ) Գարդարացւոց՝ Աղուանից մէկ ցեղին՝ գաւառաբարբառին վրայ՝ “կոկօրդախօս, աղխազուր”\*, խժական, խեցըեկադոյն, կոչելով։ Հիմայ խնդիր է թէ Թավմաս և վիճակի էր խութեցւոց լեզուին վրայ ուղեղ գատաստան ընելու։ Կրնայ ըլլալ որ Խութեցիք ասորի գաւառաբարբառ մը խօսէին, զոր հայն իմացած չէ։

\* Ուղղէ աղխազուր։

Ժ. Թ.։

## 4.

Նիմայ կը մննենք այն ժամանակը, որուն  
մէջ Հագարացիներն ու Խալամսւթիւնը քրիստո-  
նեայ Քիւզանդիսնի ու Հայկական գիւրաւ նուա-  
ճուած բարձրաշխարհին վրայ վերին իշխանու-  
թիւնը ձեռք անցացած են: Յայտնի է որ Արա-  
բացաց Զէզերէն նուածելը Բերադորի ու Տաբարի  
քիչ մ'այլազգ կ'աւանդեն՝ քան թէ Պակիդի՝  
անուանեալ Հեղինակին Ֆուհ Դիյար-Բէր ա  
Ռեբիա գիւքը, զոր ծանօթացուցած է մեզի Բ. G.  
Niebuhr (Schriften der Akademie von Ham,  
Հար. Ա. 1847): Ել-Պակիդի 800ին դրած է,  
մինչդեռ իրեն ընծայուած գիւքը ներկայ խմբա-  
դրութեամբ չի կրնար 1120—1150է յառաջ  
դրուած րլլու: Պակիդիի հարազատ գրութիւնն,  
ինչպէս որ ականաւոր Հեղինակիներու երբեմն եր-  
բեմն իրարմէ տարբերող կոչումները յայտնապէս  
կը ցուցընեն, կորսուած է. հմուտ արեւելագիտի  
մը մասնական քննութեան կը մնայ ցուցընել, թէ  
մեր ձեռքը գտնուող գրքին մէջ հնագոյն հարա-  
զատ երկէն ինչ կտորներ ու հեղեքեր կան: Ճիշդ  
խոսելով յաջորդ տեղեկութիւններն ալ ապագայ  
ուսումնասիրութեան մը մնալու էին. բայց որով-  
հետեւ Գիարբէկրի ու Արմինիոյ նուածման վրայ  
արուած տեղեկութիւնք շատ քիչ են, եւ միւս  
կողմանէ ալ Ստոյն-Պակիդիի գործը տեղագրու-  
թեան ու ազգագրութեան տեսակէտով ինչ ինչ  
հին ու մատադրութեան արժանի բան կ'ընծայէ,  
ուստի եւ համառօտ քաղուածք մ'այստեղ կը  
դնենք:

Ել-Պակիդիի ստորագրութեան համեմատ՝  
Ամիր Ել-մումենին Օմար (Ա.) իրն խառապ եւ  
իրն Սադ ասորի սպարապետը՝ Խյադ իրն Պանէմ  
զօրապետը, Գիար-ըէբիոյ մի միակ քաղաքը՝ Ռաս-  
ոյնը որով առնելէն ետքը, Կաֆր-Տութայի ու

Գարայի վրայէն Ածբնոյ եւ Տուր-Արդինի սահմանները, եւ ասկէ ալ՝ Էս Սառւրի վրայէն Ամիմժ զրկեցին, զոր հինգամսեայ պաշարմամբ՝ Խալիդ բէն Վալիդի եւ այլ գիւցազանց հետ ի միասին առաւ 638ի վերջերը. (Քելազորի կ'ըսէ հիջազի 19ր տարին = 640): Հոռվմայեցւոց գահնակից իշխաններն էին այն առեն բաց ի Ամմայ տէրերէն՝ Արիյավաշի (Գեորգ Արպրացւոյն՝ Հօրիթաշօնը) եւ Աղերդի տէրը, Նմանապէս Խլաթի, Արծիշու, Խվայի եւ Սալամասի Սարուանդ իշխանը, դարձեալ ասոր Երկրին արեւմտեան սահմանակիցը՝ Առանայէ (Տասն էջ 54, 55) Ասնասար իշխանն, որուն որդին՝ Տարուն կուսին վիպասանութեան մէջ “Մուշ” կը կոչուի, դարձեալ Խլաթի Սարուանդ իշխանին տոհմէն Բակուր անունով իշխան մըն ալ կը յիշուի, որ Բադլիս, Կաֆոնդոր, Մատէն, Հեյզան, Տանզա, Բետասա եւ Արդն ամրոցներուն տէրն էր. նոյնպէս Հիւմն-Աէջֆէջի տէրը, Հակիմարացւոց գաւառակոմսերը եւ վերջապէս Անտիքոս (Անտիօχօս), որ Կինուէի եւ Մաւզէլի տէրն էր: Բաց ի Կիրկերա քաղաքէն՝ ի մասնաւորի Ամմայ կը վերաբերէին Էլ-Հատտաք, Զենի, Ջապաղ-ջուր, Տուլ-Կառնէին (Տիգրիսի գլխաւոր ակնազերք քով) եւ Բալու ամրութիւնները: Ամմայ առումէն Եաքը մերձակայ Ջայիզա, Էջիլ եւ Էլ-Եամանիեա ամրոցները անձնատուր եղան, եւ ասոնցմէ Եաքը վերը յիշուածները. Հատտաքի մէջ Իյադ, Խորիրայ, Կուլբի, Հիւմն Էլ-Հադիդի, Մոսնանայի եւ Պորիւր-Էլ-Ալլարի տէրերուն հաւատարմութեան երգումն ընդունեցաւ: Իյադ Կիրկերատէ Հիւմն-Աէջֆէջի վրայ քալեց, իսկ Հալէպի նախկին պատրիկը՝ Եսուկինս՝ Արդնի ու Սպերդի սահմանները: Իյադ ասկէ Խալիդի ու Եսուկինայի ընկերակցութեամբ Պատլիսի եւ նոյն տեղույ կիրճերուն, ու յետոյ ասկէ ալ Խլաթի ու Հայոց մնացած Երկիրներուն վրայ քալեց: — Ուրիշ

վկայութիւններէ գիտենք որ Հայոց Երկրին գրաւ-  
ումը՝ Ասրբէջանի նուանմամբն (Հիջաղի 22ին =  
643) եւ Հարիր իրն Մասլամա Էլ-Ֆիհրի կուսա-  
կալին ձեռնարկութիւններովն (Հիջ. 30—40 =  
650—660) ապահովցուեցաւ. տեւական չէին  
կուսան Էլ-Արմենիի գտած յաջողութիւններն, որ  
Յունաց աջակցութեամբը (Beladhor էջ 199, Jen  
el-Athir ե, էջ 118) մինչեւ Տուրք դհէ Սահեօ  
(= Mons aridus, առ Գիոնիսիոսի Տէլ-Մահրա-  
ցոյ ցամ 754/55) յառաջացաւ, ուր երեք տարի  
յառաջ Ասրին Յովհաննէս՝ Կուլարի եւ Գիոսի  
շրջանները Արաբացւոց դէմ կուռած էր: Ի սկզբան  
անդ որչափ ալ Հայոց՝ գաշանց շատ նպաստաւոր  
պայմաններ առաջարկեցին, այնչափ ալ վերջէն  
Հայք սասափիկ ծանր հարկերու ենթարկուեցան,  
երբ Զաֆար Էլ-Մանշուրի ժամանակ Հասան իրն  
կահմտաբա խիստ բնաւորութեամբ անձը երկիրը  
խաղաղոց:

Մէր հետազօտութեան համար կարեւոր է՝  
Սաոյն-Վակիդիի տուած տեղեկութեան մէջ Սա-  
հասանա անուն ժողովուրդը, որ Սահասար իշխանն  
իրեն գլուխ ունէր. սա Սանաս, որ Ս. Գրոց Սահասարին  
(Ճարազար) կը համապատասխանէ, կարդալու է  
ձեռագրաց սենիր (Սահանիր, այսպէս կ'ընթեռ-  
նու Շէրէֆ էղ-դին իւր ։ Քուրդ իշխանաց սպա-  
մութեան մէջ) եւ Սլենտր (Սալանդար, այսպէս կը  
կարդայ Niebuhr) ձեւերը. թէեւ վերջին ձեւը՝  
Քուրտիններու Թագղաթ-Բաղսար Առաջնոյ բեւ-  
եռագիր արձանագրութեանց մէջ յիշուող երեք  
զլիսաւորները — զկալիանտիրու, զկիլիանտիրու եւ  
զՃագիանտիրու — կը յիշեցնէ զարմանալի կեր-  
պով: Վակիդիի մեր առջեւ պարզած տեղագրու-  
թիւնն ամէննէն աւելի Մրտւաննեանց, Որտոկեանց  
ու Շահ-ի-Արմէններու, ինչպէս նաեւ Մաւղէլի  
Զէնգի աթարէդի ժամանակին կը յարմարի. բայց

մվ կերաշխաւորէ, թէ այն ամրոցներն ու Սանաւսանա անուն ժողովուրդը գրքին հնագոյն ձեւին մէջ չկային արդէն : Արդէն ինքն Վակիդի առասպելներն ու անպէտ զբոյցները նախամեծար կը համարի : Խլաթի Սարուանդ պատրիկին — որ ուրիշ տեղեր Յուստինոս կը կոչուի — աղջկան՝ Տարուն կուսին պատմութենէն յառաջ կը բերենք հետեւեալ կէտք : Կոյսը Զաքար Մարտի (Հ. յ. جل) վրայ կը բնակէր, որ անկէ իւր Զաքար Տարուն անունն առաւ . չեմ կարծեր որ այստեղ Զաքար ջուր چլ چօր (Հ. յ. Զապաղջուր, տճ. Ճաքակջուր) կարգալ հնարաւոր ըլլայ : Թառվայի Մեծափեցւոյ քով Խոյթի լեռները Մորուն լւառն կը կոչուին . այս պարագայի մէջ կրնայ մտածուիլ թէ շփոթութիւն մը տեղի ունեցած ըլլայ Զաքար - Գուգիի օրօս նվշյածն էպոնօմաչօմενον Մարածքնին հետ (Գէորգ Կիպրացի, հրտ. Գէլցէր, էջ 48), որ իւր անունը պարտական է Մար-աթկէն (= Dominus disposuit) անուն ասորւոյ մը (Assemani, BO. III 1, p. 216.) Սանասանայի մէջ հաստատուած տոհմին ներկայացուցիչը՝ Մուշեղ Մամիկոնեան ուլլալու է Մուշ, որուն նախապատուութիւն տուած էր կոյսը . ասով անմիջապէս յերեւան կ'ելլէ Մուշ քաղաքին հետ ունեցած աղերսը : Իսկ երկրորդ հետամուտ փեռայացուն Բակուր՝ որ դաժան եւիսլամութեան գարձած մէկն էր եւ տէր Բագրիսի ու Արդնայ (ինչպէս ետքէն ալ Ամիր Տողան Արուան բէն էլ-Տէկին, հմմտ. Իբն էլ Աթիր ցամին հիջ. 513 = 1119) ներկայացուցիչն էր Աղճնեաց հայկացուն իշխանական տան : Փաւստոս անգամ (Գիրք Գ, գլ. թ) 320ին հարաւային նահանգաց ապատամբ իշխաններուն մէջ Բակուր մը կը յիշէ “բգեաշխ Աղճնեաց” . Բակուր անունն իրանեան (հմմտ. Պաշօրօս) է եւ շատ սովորական է Վրաց ալ : Մարանդ քաղաքին գաւառը յԱռապատական՝ Բակուրակերտ կը կոչուի (Խոր. գիրք Բ, գլ. Կ:)

Երկրորդ մասին մէջ պիտի նկարագրենք Խյառ բեն  
Պանէմի բւնած ու ազմական ճամբան՝ որ է Ամիմ-  
Արդն-Քաղլիս-Խլաթ-Արձէշ. ընդհանրապէս Ա-  
րաբացիք ընդդէմ Հայոց քարած ժամանակ աւելի  
սիրով կընտրէին Զարի Ճորերէն մինչեւ Կախ-  
ջուան ու Գուրին տանող ճամբաները։ Առաջին  
ճամբան թէեւ քիչ մ'աւելի կարճ, բայց աւելի  
դժուարին էր. — նյոյն ճամբէն հիշ. 112 (= 730)  
թուականին աճապարանօք (Խաղբաց) դէմ գնաց  
Ասիդ իրն Ամրու՝ Զարահի կրած պարտու-  
թեան վրէժն առներու նպատակաւ։ Եթէ Խլաթի  
շրջանակին մէջն առնուին Խոյ ու Սալամաս, այն  
տաեն Շահ-ի-Արմէններու ժամանակին աւելի կը  
յարմարի այս ամէն բան։

## 5.

Արաբացւոց տիրապետութեան ժամանակ-  
ները՝ Մամկունի կամ Տարօնոյ Մամիկոնեան տան  
պատմութիւնն ամբողջապէս չունիք առջեւնիու-  
չերակղ կայսեր մահուընէն ետքը՝ հազիւ կրցաւ  
կոստաս կայսրը զշայս քանի մը տարի ալ պահել  
(650). Աւբէսսի պատմածին համեմատ՝ Հռովմայե-  
ցւոց կողմանէ կը պատերազմէր Մուշեղ Մամիկո-  
նեան իշխանը, որ՝ Հաբիրի զըսյն Մաւրիանոս  
ոպայտապետը մինչեւ Կողքիս մղելէն ետքը (653)  
միացաւ Թէոդորոս Վահեւունոց՝ Ռշտունեաց  
իշխանին հետ, որ Մասվիայի խմբերուն հետ դաշ-  
նադիր եղած էր։ Այս տարակուսական պատերազմը-  
քիչ մը ժամանակ ալ յառաջ տարսւ ուրիշ Մա-  
միկոնեան մը՝ Համազասպ կիւրոպաղատը որդին  
Դաւթի։ Ղեւոնդէն դիտենք թէ Մամիկոնեանց ու  
Բագրատունեաց մէջ խորազմատ հակառակութիւն  
մը կար։ Բագրատատայ իշխանական հին տունն  
ամէն անդամ՝ Հայոց մեծամեծաց անկախ ըլլալու  
երբեմն երբեմն ունեցած բաղձանքը մեղմելու ու  
հանդարտեցընելու կ'աշխատէր եւ եռանդեամբ

Արաբացւոց կողմը կը բռնէր, որով եւ օրէ օր իւր ձոխութիւնը կ'աւելնար, իսկ անդին՝ Մամիկոնեանք իրենց ընտանեկան տեղէն՝ Տարօնէն՝ արտաքսուած, Քարձը Հայոց լեռնագաւառները կը թափառէին առանց հաստատուն բնակավայր ունենալու եւ իւրենց քով այլեւայլ խմբեր ժողվելով՝ ապստամբութեան դրօշը անյաջող կամ ապարդիւն յառաջ կը տանէին։ Ել-մումէնին Հիշամ իրն Արդ-իւլ-Մէլիքի (724—743) ատեն՝ Աշոտ Բագրատունի Վաստիկան Հայոց պատրիութիւնն ընդունեցաւ, իսկ Դաւիթ ու Գրիգոր Մամիկոնեան եղբարք Եէմէն աքսորուեցան։ Թէպէտ եւ Ել-Վէլիդ Բզանոնք գերութենէ ետ դարձուց եւ թողուց ալ որ Վասպուրական հաստատուին, սակայն Մրուան Բ.ի ժամանակ՝ Խաչակ իրն Ասոլիմ սստիկանը զՊաւիթ գլխաւեց. իսկ Գրիգոր մեծամեծներէն քանի մը հոգի թէեւ իւր կողմը շահեցաւ եւ Բագրեւանդայ մէջ Աշոտ Բագրատուայ վրայ յարձակեցաւ, սակայն քիչ ժամանակէն Կարին մեռաւ։ Աբու-Զաֆար ալ-Մանսուր՝ որ իւր եղբօրք Ար-ուլ-աբբասի խալիքայութեան ժամանակներն իւր սստիկան ու Հարկահան զՀայերը շատ ընկճած ու նեղած էր, Հասան իրն կահտաբան ի Հայս զըկեց, որ Հարկապահանննութեամբ ժողովուրդը շափազանց տառապեցուց։ Նորէն Մամիկոնեանք՝ հոս Արտաւազդ, հոն Առուշեղիկ դժգոհներու զլուխն անցան, բայց Ամրուի զօրաց բազմութենէն յազթուեցան։ Ամրու Խլաթու եւ Արձէշի վրայէն Ապահունիք եւ Բագրեւանդ մատած էր (762 եւն)։ Սահակայ որդին՝ Աշոտ Բագրատունի այս ժամանակ խաղաղաէր կողմնակցութեան զլուխն էր։ Ել Մոտասիմի ատենը բախտախնդիր Մանուէլ Մամիկոնեան մը կը գտնենք, որ մերթ Խաչակ իրն իբրահիմի կողմը Բարանայ դէմ կը պատերազմի յԱտրապատական (833), եւ մերթ իբրեւ Յունական բանակի սպարապետ Թէոփիլոս կայսեր կողմը

կը կոռուի Ավշինի զօրոց դէմ (838): Ընդհակառակն Մոկաց իշխանը՝ Մմբատ Բագրատութեան պատիւն ունի եւ Խաղիվային պաշտպանութիւնն ու բարեհաճութիւնն առատութեամբ կը վայելէ՝ ընդդէմ բազմապատիկ զբարսութեանց: Ասոր որդին Սահմ (իբն Շաբիտ = Մմբատեան), Բաբանը Ավշինի ձեռքը յանձնելով մեծ գործ դործեց: Կ'ըսուի թէ ուրիշ Բագրատունի մը՝ Բագրատատ կամ Բոկրատ Աշոտեան պատրիկ, իշխան Տարօնոյ, դատարկ կեցած եւ նոյն իսկ գեգեւած ըլլայ Բաբանայ դէմ մզուած անորոշ պատերազմերու ժամանակ, որոնց մէջ արդէն ըստ բաւականի յայտնի կերպով յերեւան կ'ելլէր աշրաբական իշխանութեան տկարութիւնն ու անկածութիւնը:

Բար-Եբրէոս այս Բագրատատայ վրայ մոտադրութեան արժանի տեղեկութիւն մը կու տայ. (Եկղ. Պատմ. Ա. էջ 388.) “Ամմայ մեծ եկեղեցւոյն այրելէն երեք տարի ետքը (իբր 848ին) քաղաքին մեծամեծները օգնութիւն խնդրելու համար քահանաներ խաւրեցին Վշտեան Բագրատատայ (յն. Պաշտամութիւն) Տարօնոյ տիրոջ, որ իւր ճշմարիտ հաւատքովն նշանաւոր է եւ Մուշ քաղաքը կը նստի. Բագրատատ քահանայից երեք հազար չորս քահանաներ ամառ իւր երկրին լեռներէն ահազին՝ քանակութեամբ փայտ պարգեւեց ի շինութիւն Ամմայ եկեղեցւոյն:” — Այն ժամանակներն՝ ըսել է՝ Խոյթ-Սամանոյ, Տարօնոյ եւ Զապաղ-Ջրոյ բարձունքը ծածկուած էին մեծամեծ ծառերով. այսպիսի ծառեր հիմայ ալ կը գտնուին գենջի, Զապաղ-Ջրոյ եւ Բալուի շղթակայքը, իսկ Խոյթ-Սամանոյ անտառներն անհետ եղած են եւ մնացած են միայն քանի մը ողորմելի թուփ, եւ բլուրները՝ արօտատեղի գարձած են: Հիմայ Բագրատատայ վրայ աւելի բաներ պիտի լսենք:

## 6.

Եւ-Վաստիկի խալի վայութեան վերջին տարիները նորէն սկսած էր Հայոց երկիրը խմնրելու . այս անգամ ալ խմնրման պատճառն՝ ուրիշ անդամներու պէս՝ հարկերու ծանրութիւնն էր : Դժգոհներու գլուխն էր անցած Աշոտ Արծրունի՝ Վասպուրականի իշխանը . ասոր հետ միացան բազմաթիւ նախարարներ : Աբու-Զաֆր Էլ-Մութավաքքը էլ ամիրապետը՝ կարելի եղածին չափխառացը՝ նելէն ետքն այն օրէնքները, զորոնք մոլեռանդութիւնը քրիստոնէից գէմ գրած էր, զԱբուսէթ Հայոց երկիրը խաւրեց՝ տեղական յարաբերութեանց ծանօթանալու եւ հարկերը բոնութեամբ ժողովելու համար : Աբուսէթ առաջին նահանգը՝ ի Տարօն հասած չհասած — ուր Բագարատայ պատգամաւորները գիմացն ելան — եւ նմանապէս ի Վասպուրական՝ գժուարաւթեանց հանգիպեցաւ : Դիմադարձ նախարարները զսպելու անկարողը լլալով՝ ետ գարձաւ իրակ եւ ամիրապետին տեղեկութիւն տուաւ, եւ քիչ մ'ետքը մեռաւ : Աբուսէթ իւր ետ դաւնալէն յառաջ Արդնայ հազարապետը “զՄուսէ զորդին Զօրահայիր, (զոր արաբական աղքիւրները ոխալմամբ Բագարատայ փեսան կը համարին,) ասպստամբ Բագարատայ վրայիսաւրած էր, իսկ Ծավափի Ալայ ամիրան՝ ի Վասպուրական : Ալայ Աղքակի վրայ-էն Վասպուրական մտաւ եւ Արծուճքի քով Աշոտայ մարդիկներէն այնպիսի յարձակում մը կրեց, որ իրեններէն քիչերը կրցան Բերկի ամրոցն ապաւինիլ : Աշոտի եւ Բագարատայ միացեալ բանակները զՄուսէ իւր բանակատեղւոյն մէջ պաշարեցին, որ Տարօն յարձակած էր : Հագարացիք մասամբ ծածայանի Բաղէշ ամուրը, ուր Մուսէ լաւ ընդունելութիւն գտաւ եւ անգործ նոտաւ : Այսպէս էր իրաց վիճակը 850ին վերջը :

Երկրորդ տարին գարնան՝ նոր սատիկան մ'եւ կաւ Յուսուփ, որ նախորդ սատիկանին (Աբուսէթի) որդին էր։ Այս անձը մեծ բանակով մը Ատրպատականէն Ազբակ անցաւ եւ Արծրունեաց Ադամակերտ սատանին մէջ Աշոտի տռւած պատանդներն ընդունեցաւ։ Խոկ Աշոտ Մարգաստան գաւառը քաշուելով իւր անձն ապահովուց ։ Ասկէ ետքը Յուսուփի Քանունեաց երկրէն անցնելով Խլաթ գնաց, ուր Քաղաքատ ալ կանչուեցաւ, եւ եկաւ յուսալով որ խնդիրը յաջող ելք մը կ'ունենայ. սակայն շղթայի զարնուելով իբրեւ գաւածան եւ ապստամբ Քաղգագ տարուեցաւ եւ վերջէն այնտեղ թունաւորուեցաւ։ Յուսուփ Տարօնոյ գիւղերն աւերելէ եւ բնակիչներն ընկճելով նեղելէ ետքը՝ Մուշ գնաց ձմերելու. սաստկասաւոյց ձմերան մէջ խիստ ուժանը գործերով բնակիչները շարչարեց։ Քաղաքատայի Աշոտ եւ Գաւիթիթ որդիիքը հարաւակողման լեռնականներուն քով փախան ու զասնեք Հաղարացւոց գէմ գրգռեցին։ Տիրատէր խութեցիք՝ մէկ կողմանէ իրենց նախարարին գերի տարուելուն վրայ սաստիկ գառնուցած, եւ միւս կողմանէ աւարառութենէ հրատուրուած։ Հրաւէրն ընդունեցան եւ դաշտավայրն իջան, ու յանկարծ արաբացի զօրաց եւ Մշոյ վրայ յարձակեցան։ Յուսուփ Մշոյ Ա. Փրկիչ եկեղեցին ապաւինած էր իւր անձն աղաւտելու յուսուլ. խութեցի մ'իւր աշտէիւն սատիկանը սպաննեց եկեղեցւոյ գմբէթին տակ։ Խութեցւոց հաւատարմութիւնը վարձատրուեցաւ Արաբացիներէն առնուած կապուտով. իսկ որէ ապրող Հաղարացիք սովամահ կամ ցրտահար վախճանեցան։

851/852 ձմեռը կ'իման այս գէպքերը՝ զորոնք Թովմաս (Պաղը. Բ. գլ. Ե.) սատրագրելէն ետքը՝ կը յաւելու խութեցւոց ու Սանասանեայց վրայ տեղեկութիւն մը, զոր վերը (§ 3) արդէն յառաջ բերինք։ Բայց այս անգամ արաբացի տարեգիբը ալ եթէ ոչ Սանասանան, գէթ խոյթն կամ խո-

վայթիյան աջուշից կը յիշեն: (Հմհմ. Belâdhori, էջ 211 եւ յաջ., Fragm. hist. éd. de Goeje, էջ 547, Tabari, Annales III. 3, էջ 1404 ևն: ) Ի մասնաւորի շատ կարեւոր է Քելադորիի խոռքը թէ Խովայթեցի անուանեալ բարբարս ժողովուրդն՝ որ իւր անուամբը յաջ կոչուած լեռնագաւառը կը բնակի, որ էլ-Արթան ալ կ'անուանուի: Թ. Կեօլդեկէ (ZDMG. XXXIII, էջ 165) էլ-Օրթայ (ալարթայ) ընթերցումը շատ հաւանական կը գտնէ. միայն սա առարկայոր կը մնայ թէ արամայեցի Ուրտեցիք իրենց Հանձիթ բնագաւառէն մինչեւ Տարօն եւ մինչեւ Քաղիշու կողմերը՝ Տիգրիս կրնային տարածուած ըլլալ: Թերեւս ներելի ըլլայ հետեւեալ տեղեկութիւնը յիշեցրնել, որ հնագոյն ժամանակներէ է. (Պլինիս, Զ. 128.) “Կղաւդիոս կեսար կ'ըսէ թէ Արածանւոյ ընկերը Տիգրիս Արբենեայ (այլ ընթերց. Արքենեայ) մէջէն կը հոսէ կ'անցնի<sup>1</sup>:” Արթենէ գժուարաւ կրնայ Արգն (Հայ. Արձն, Ազձնիք, Արծանշնի) եւ կամ Սարարանի Արծոցնին (Արծիշու լիճն ու կողմերը) ըլլալ: Յովհ. Մամիկոնեան՝ ի Տարօն Հաշտենից գիմացն Արձան առունով եւ Ո. Խաչի վանքով բարձունք մը կը յիշէ: Հայերէնի մէջ արձան բառին գլխաւոր իմաստն է ուժուած. Արտել-Փեղաալ (տարեզը. ցամն 590 հիշ.) Մշոյ կողմերը Արգան մը արձան (այլ ընթերց. Արձան) կը նշանակէ: Ետքէն յառաջ պիտի բերենք Եակուտի խովիտ անուն ժողովրդեան ու նոհանգին վրայ ըստածը: Միտ գնելու է որ յաջորդ գարերու հայ պատմագրաց շատերը՝ զբագարատ գերող ու Հայոցմէ պարտութիւն կրող ոստիկանը ոչ թէ զՅուսուփ կը համարին, այլ տար

<sup>1</sup> Vicinum Arsaniae fluere Tigrim in regione Athene (այլ ընթ. Archene) Claudio Caesar auctor est.

Հայրը՝ զԱբուսէթ։ Մինչեւ անգամ՝ զՅուսուփ  
սպաննողը հայ պատմագիր մը կը համարի թէ վե-  
րցիշեալ Մուսէ՝ Զօրահայի որդին՝ էր, զոր յետոյ  
Քուղա բռնելով՝ Բաղդագի խաւրեց։

Յաջորդ տարին սպանեալ Յուսուփ սատիկա-  
նին տեղ՝ 200.000 զօրաց գլուխն անցած Հայաստան  
կը մտնէր զարհուրելի մարդ մը՝ Բուղա (= ցուլ),  
աղգաւ թուրք, զոր էլ-Մութավաքքէլ խալիֆան  
ընդհանուր հրամանատար կացուցած էր պատուի-  
րելով, որ երթայ ապստամբները պատժէ եւ Բաղ-  
դադ խաւրէ, հարկերը խստութեամբ ժողվէ, Հայ-  
երն այնպիսի վիճակի մը մեջ գնէ որ երկայն ժա-  
մանակ վեսա հասցընել չկարենան եւ վերջապէս այն  
կողմերը վերջնական կերպով կարդ ու կանոն հաս-  
տառէ։ Արաբական ազբիւրները զլիսաւորաբար այս  
մարդուն՝ Հայոց հիւսիսային կողմերն ու Վրաստան  
գործածներով կը զբաղէն։ Թումաս Արծրունի եւ  
Ասողիկ այս մարդուն հիւսիսային գաւառներն եր-  
թալէն յառաջ՝ հարաւային նահանգները խաղաղ-  
ցընելուն վրայ ալ կը խօսին։ Բուղա Ատրպատա-  
կանի ու Վասպուրականի վրայէն տանող ալվորա-  
կան ծամբով եկաւ, անմիջապէս ասոր կողմն անցաւ  
Սմբատ սպայապեար, որուն Աշոտ որդին Տաճկաց  
զօրաց կողմանէ կռուելով՝ առաջին անգամ՝ յաղ-  
թութիւն կանգնեց։ Խնչպէս միշտ, նմանապէս այս  
անգամ ալ անմիաբան էին Հայոց իշխանները. զի-  
րար կը զբարարէին, եւ երկիւղն այն աստիճանի  
զօրացած էր, որ ծածուկ կամ յայտնի ամիրապետին  
կը ծանուցանէին իրենց հպատակութիւնը։ Գըլ-  
խաւոր յանցանքը լեռնական խութեցւոց վրայ  
ձգուեցաւ։ Բուղայի առաջին գործն եղաւ իւր ժի-  
րաք զօրապեար 15.000 զօրքով Վանայ լճին հա-  
րաւակողմը գտնուող լեռնագաւառը խաւրել՝ Ա-  
շոտայ նիզակակիցները պատժելու ժիրաք ձորէ ձոր,  
ամրոցէ ամրոց հալածեց զասոնք, մինչեւ որ Որսի-  
րանից գաւառը “Արեան լճին”, քով յաջողեցաւ

ձեռք ձգել։ Այս միջոցին Բուղա ալ գլխաւոր ապստամբին՝ Աշոտ Արծրունոյ դէմ կը քալէր, որ Թոռնավան գաւառին Նկան բերդը կը դանուեր։ Աշոտ ամենեւին գիմադրութիւն չըրաւ, այլ կամակար յանձնուեցաւ Տաճկաց եւ շնորհք խնդրեց — եւ շղթայի զարնուելով մեկալ նախարարներուն հետ բաղդադ գերի տարուեցաւ։ Ասկէ եաքը Բուղա՝ Ապահունեաց եւ Խլամիթի վրայէն Տարօն անցաւ, դաշտավայրէն չարահուչակ Խութեցոց լեռները ելաւ եւ Վաշգինակ անուանեալ բարձունքին վրայ յաղթեց Բագարասասայ Դաւիթթ եւ Աշոտ որդւոց ու անոնց հետեւորդներուն, եւ գերեցու Բաղդադ զրկեց, զարհուրելի կերպով պատեց Խութեցիներն. եւ երբ Բերկրիի վրայէն Դաւին գնաց՝ անցած ճամբան մասնանիշ կը ցուցընեին սպանութիւնք, հուր ու յափշտակութիւնք։

Թոռվմաս Արծրունի կը յիշատակէ թէ Տաճկաց մեկնելէն եաքը Յոյն մը (Յովիան) ի զուր աշխատեցաւ Խոյթ լեռնագաւառը՝ պատերազմը շարունակելու. գերի բունուեցաւ եւ Բաղդադ տարուեցաւ։ Այն ժամանակները Հոռոմիներէն անկարելի էր յաջող շարժումներ սպասել, ինչու որ քաջարի Մելիտինեցիք ու Տիրրիկեայ հերետիկոսներն՝ Հոռոմոց սխերիմ թշնամիները՝ Հոռոմոց ու Հայոց երկիրները իրարմէ կը բաժնեին ընդ մէջ մոսած ըլլալով։ Հիջ. 249 տարին (= 863) Տաճկաց գժբախտ տարի մ'եղաւ. Միքայէլ Գ. կայսեր՝ Պետրոնաս (արար. Beatronâs) զօրապետը յաջողեցաւ մինչեւ Ծէմշատ գիւղն (‘Արտամօսառա) յառաջանալ ու յաղթել մալաթիացի Ամր էլ-Ակտա (յն. ‘Ամեր կամ ‘Ամբօօօչ) գիւցազին, որ ամէնուն ահ աղդած էր. եւ Դկղամթ գետին աղբերականց կողմերը սպանուեցաւ Ալի բեն Եահեա էլ-Արմէնի՝ Զէղիրէի քաջ եւ բազմայազմթ հրամանատարը։ Հոռոմը՝ որ նոյն ատեն յահ եւ յերկիւղ Տաճկաց մինչեւ Կիրկերտ յառաջացած էին, բաւական ժա-

մանակ Անտիտաւրոսի (արար. Էս-Սալսալա) բարձունքը բռնեցին ու պահեցին։ Զարմանալի է որ յոյն տարեգրութիւնը այս յաղթութեանց վրայ շատ քիչ բան կ'աւանդեն։

Իբր հիջ. 332 (= 943) թուականեն կրնայ ըլլալ այն տեղեկութիւնը, որ Ալի բեն Մահմի էլ-Կոսորէվին անուն անձ մը՝ Աբու Հասան Ալի բեն Հարունի կը հաղորդէ վերին Տիգրիսի ընթացքին վրայ։ Այս տեղեկութեան վրայ յաջորդ գլխուն մէջ պիտի խօսինք։ Առոր մէջ նախ եւ յառաջ Հուլորիս շալուր (յն. չկը սօնի Պլի. ծր. հ. յ. Ոլոր) կապանը կը յիշուի իբր տեղ, ուր Հոսումնց գէմ կուտելու ատեն կրօնի համար մեռաւ վերոյիշեալ Ալի բեն Եահեա. ասկէ ետքը գետի մ'ընթացքը կը նկարագրուի, որ Խովայդեանց կամ Խովիտի լեռնազաւառէն կը բղինէ (Եակուտ Բ, էջ 452. Խորիտ, ճիշտ չէ էջ 500 տ. ջ. եւ Գ, էջ 68). «Էս-Սարեբաթ գետին առաջին ու ամենէն վերին աղբիւրը Խովիտ լեռնազաւառին մէջն է»։ Արի -ի -Արզան իւր զլխաւոր աղբիւրները Պարզան կամ Խարզան -գաղէն կ'ընդունի, իսկ ամենէն երկայն ու ամէնէն բարձր աղբիւրը Վնտող -գաղէն կը բղինէ, որ Խութեցիները՝ Մատիկեան քրդերու արօտատեղիներէն կը բաժնէ։ — Այլեւ այլ պարագաներ պատճառ եղան որ Հոսումնց 863ին գէպ ի Ամիթ ու Նիբրիերա բռած յառաջումք տեւական արդիւնք շունեցաւ. ամէն բանէ յառաջ առ պարագան՝ որ մէկ տարի յառաջի Հոյս բնդունելի, ու ապագայի համար՝ յոււալիր գրութիւն մը հաստատուած էր. բաց ասկէ Հոսումնց եւ Հայոց մէջ կրօնական վէճեր անպակաս էին, որ մեծապէս որդեւք կ'ըլլային։

## 7.

Խնչպէս մեկնեցինք, Հիշամ ամիրապետին ժամանակներէն սկսեալ Արաբացւոց ձեռքն իբր

գործիք նշանաւոր հանդիսացած էր Բագրատունեաց տունը, որմէ էր նաեւ Ամբատ սպայապետ, եւ այս հլու հպատակութիւնը հիմայ վարձատրուեցաւ: Բաղդադի արքունեաց քաղաքագիտութիւնն համոզուեցաւ, որ մեծամեծ առաւելութիւններ յառաջ կու գան, եթէ քրիստոնեայ եւ օտարաբարքառառ Հայաստանը՝ բնիկ բայց արաբական տիրապետութեան յարեալ ցեղի մը ձեռքին տակն ըլլայ. այս առաւելութիւններն էին. Նախարարաց իրարու գէմ ունեցած ատելութիւնն երբեք չէր թողուր որ նախարարապետն զօրանայ. Նախարարապետն անհանդարտ նախարարներն ինքնին զապելու ստիպուած պիտի բլլար. Ատրպատականի եւ Զէզիրէյի կառավարիչներուն գործն էր նայիլ որ նախարարապետն անկախութեան համնելու բաղձանք չունենայ. — Եւ այսպիսի պարագայի մը մէջ յամենայն գէպս շատ աւելի գիւրին էր նախարարապետի մը գէմ կոռուիլն ու նուաճելը՝ քան թէ երթալ ապստամբնախարարներու ահագին բազմութիւն մ'իրենց բարձրագաւառ երկիրներուն մէջ փնտուել գտնելու զապել: Եւ վերջապէս եթէ կառավարիչներն անկախ իշխանութիւն մը հաստատելու փորձ փորձէին, ամերապետը զբաղրատունին հլու գործւոյ մը պէս կրնար գործածել անոնց գէմ:

Այսպէս 862ին Արաբացւոց Ալի Էլ-Աբմէնի սատիկանը զԱշոտ Բագրատունի իշխանը՝ Ամբատ սպայապետին որդին՝ Հայաստանի նախարարապետ կամ ամբրապետ հրատարակեց: Այս Աշոտ Ա. տարիներ ետքը՝ Խալիֆայէն ի նշան հաճութեան տրուած ընծաներու հետ ի միասին՝ արքունական թագ եւ Շահնշահ կամ Շահ - ի - Աբմէն արտղոսն ընդունեցաւ: Ասոր նման հպատակութեան աղերս մ'ունեցած էր երբեմն Հայոց թագաւորը Պարթեւական Արշակունեաց: Աշոտ Ա. խոհեմ ու շըջահայեաց իշխանը 890ին մեռաւ, ասոր յաջորդեց իւր որդին:

Սմբատ Ա., որ տիկար եւ անկարող մարդ մ'ըլլալուն՝ դատարկ կեցած կը նայէր թէ ինչպէս Ատրպատականի Ավշին կուսակալը Հայոց սահմանակից նահանգները կ'աւերէր եւ թէ ինչպէս Վասպուրականի Գագիկի իշխանն ինք զինքն անկախ ըրաւ: Քանի մը տարի յառաջ՝ 894ին՝ տեղի ունեցած էր հետեւեալ դէպքը:

Տիգրանակերտի վալին՝ Ահմատ որդի Յիսէի Շեհայ՝ Հայոց վերաբերեալ սահմանակից քանի մը նահանգներ եւ ի մասնաւորի Աղձնիքը գրաւեց, ուր մէջտեղէն վերուց Աբուլ-Մահրաբդեաշխը, որ ասորի քրիստոնեայ մըն էր: Այս մարդը Սիմ Եւսան բնակչաց վրայ ալ բռնացաւ եւ Տարօն իջաւ: Ահմատ իւր գործերովն Խալիֆային կասկածելի երեւցաւ. եւ Սմբատայ Հրամայուեցաւ որ վալին զինու զօրութեամբ իրեն տեղը գարձնէ: Վասպուրականի Գագիկ իշխանն Հրամանատարութիւնը վրան առաւ: Ահմատ Արածանւոյ քավ հաստատած էր իւր բանակը, որուն մէջ Գեթայիք (= Կեթիկ՝ Մովսիսի) ալ կային. Սմբատն ու Գագիկը նենգութեամբ բլրաւոր անջրդին ու քարուտ տեղեր Հրապուրեց եւ շուտով մը վրանին յարձակելով՝ Թուխ ամրոցին մօտերը՝ այսօրւան Կիւզելտէրէ գետակին քով Հայոց վրայ կատարեալ յաղթութիւն մը կանգնեց: Գագիկ՝ Ատրպատականի Եսուսուփ անուն արաբացի կատավարչին օգնութեամբը Սմբատայ դէմ ապստամբեցաւ: Սմբատի վերջոյ այս Եսուսուփին գէմ կռուելու ատեն մեռաւ (908ին): Հմմտ. Թուղմ. Արծրունի, Գ. Դպր. ԴԼ. ԻԳ. էջ 236 եւ Յովհ. Կաթողիկոս, գլ. Իլ:

Խալիֆաներուն մատգրութենէն բան մը միայն վրիպած էր, այսինքն թէ արեւմտեան կողմանէ վտանգ կրնար սպառնալ, եթէ պատերազմներուժամնակ բախտն սկսէր Հոռոմաց ծիծաղիլ. ինչու որ այսպիսի պարագայից մէջ կրնար Շահ-ի-Արմէնը՝ կրօնական վէճերը մէկ կողմ թողլով՝ աչքը

Քիւզանդիսն դարձընել։ Արդէն Վասիլ Ա. (առաք. Քասիլ Էս-Սակաբի) Տիբրիկեայ պատղեն իւան բերդերն եւ Տաւրոսի ամէն ամրոցներն առնելէն ետքը՝ իւր պետութեան արեւելեան սահմանը գէպ ի Մելիտինէ՝ մինչեւ վերին Եփրատ՝ յառաջ մզած էր եւ ԱշոտԱռաջնոյն հետեկեղեցական յարաբերութեանց մէջ մտած։ Լեւոն Զ. ի ժամանակ արեւելեան սահմանին վրայ նորանոր թեմեր հաստատուեցան, ամսոյի տեղեր՝ սահմանի վրայ նոր ամրոցներ կառուցուեցան, եւ միանդամոցն Շահնշահի հետ նշանակութիւն ունեցաղ քաղաքական յարաբերութիւններ հաստատուեցան։ Տարօնոյ տէրը՝ Գրիգորիկ Բագրատունի, որ Վահինի որդին էր, Հոռոմոց առջեւ իւր երկիրը բացած էր, կ'ըսուի։ Ուսմանոս Ա. Լեկապենոսի ատեն՝ հայազն քաջարի զօրավարք՝ Մէկհ (արար. Մէլիհ) եւ Յովհաննէս Կուրկուաս (էդ-գոմեստիկ էլ-Կուրկաշ, Իբն էլ-Ադիր Ը. էջ 221, որ հաղարաւոր քաղաքներ ու դղեակներ նուաճած առած է. որուն դիւցազնական գործերը գրած է Մանուէլ ութ գրոց մէջ, Թէսփանէս cont. p. 427) սահմանի կողմերը մեծ յաջողութեամբ պատերազմեցան մինչեւ Ամիթ յառաջանալով։ Ամբատայ յաջորդն Աշոտ Երկաթ՝ Յունաց օգնութեամբը իւր Անոնյ տէրութիւնը պահպանեց։ Բագարատ՝ Գրիգորիկի որդին ու Տարօնոյ տէրը կայսեր պատրիկն ու հպատակը (vassal) եղաւ, նմանապէս իւր յաջորդք՝ Թուոնիկ։ Ուսմանոս Ք. ի ատեն պատերազմատէր ու աւարասէր Սէիֆ էդ-գաւլայի յարձակմանց պատճառաւ կրելու շատ բան ունէր Տարօն։ Համդանեանը անդամ մը մինչեւ Հաւճիչ իսկ յառաջացաւ, սակայն Թոսոնեցւոյն հետ խաղաղութիւն ըստաւ, որպէս զի Ասորիք մանել կարենար։ Նիկեփորոս Փոկաս՝ Սէիֆ էդ-գաւլայի մահուընէն քիչ մ'առաջ ձեռք անցաց Տարօնը, որ Գրիգոր եւ Բագարատ եղբարց ժառանդութիւնն էր, եւ անկէ Միջագետք յարձակեցաւ։ Հայկազն

Յովհաննէս Զմշկիկ կայսրը Տարօնէն ճամբայ ելաւ իւր ասորական արշաւանքը սկսելու համար (973), ուր Այծեաց-բերդին մէջ Աշոտ Գ.ի հետ նիզակակցութիւնը նորոգեց:

Երբ Վասիլ Բ. իշխանութեան սահմանագույն առաջնորդը (976), Հանձիթի եւ Խախտիոյ բարդաս Սկլերոս դժողոհ պատրիկն ապստամբեցաւ, որով յունական քաղաքականութեան յաջաղութեան հիմք շատ տարիներու համար խախտեցաւ: Ամժայ (Մէմբէ) ու Նփրկերտի (Մէտքչիմ) տէրը՝ Աբու-Տաղլէք, Տարօնայ երկու իշխանները, Մոկաց Ափրանիկ իշխանն եւ այլք՝ ապստամբելոյն ձեռնոտու կ'ըլլային. ի վերջոյ բարդաս Փոկաս (Էլ-Փոկաս) մեծանուն սպարապետին ապստամբելովը՝ խառնակութիւնը մինչեւ 990 թուականը տեւեց: Մրուանեանց գլխաւորն ի Տիգրանակերտ՝ բագ Էլ-Կուրդի քուրդ ամիրը այս խառնակութիւնը յօդուած գործածելով՝ Տարօն, Մուշ, Խլաթ, Արծէշ, Հարք եւ Ապահովնիք յարձակեցաւ. Էլ-Քադին յաջորդեց իւր եղօրորդին Աբու Ալի իբն-Մրուան (990—997). որմէ եալքն Օբէիդ-ալլահ իբն Դիմնա՝ Ամժայ տէրութեան տիրեց. իսկ Աբու Մանչուր մրուանեանը՝ Նփրկերտի միայն: Վասիլ կայսրը արեւելքի մէջ կորսնցուցած ազգեցութիւնը նորէն ձեռք ձգելու աշխատեցաւ՝ որչափ որ թոյլ կու տար Բուլղարաց գէմ մզած երկարատեւ ու դժուարին պատերազմը: Դաւիթ վրացին՝ կայսեր հնազանդեալն եղաւ եւ կիւրոպաղատութեան աստիճան ընդունեցաւ: Յունաց բանակները բասեանը, Հարքն ու Ապահովնիքը, նմանապէս Խլաթն ու Տարօնն առին եւ սկան Նփրկերտի ու Ամժայ վրայ քալել: Հալէբցի համդանեան Աբուլ-Քաղաքյլի օրինակին նմաննելով Տիգրանակերտի այլեւ այլ տէրերն ու ասոնց մերձաւոր յաջորդներն իրենք զիրենք կայսեր հնազանդեալը հրատարակեցին ու հարկ վճարելու պատրաստականութիւն յայտնեւ

յին. այսպէս Իբն-Դիմիա, այսպէս Իբն-Դիմիայի յաղթողը՝ Նասր Էդ-Դաւլա բեն Մրուան, Նփրոկերտի եւ ի զերծոյ եւ Ամժայ տէրը։ Յովհաննէսիկ Սմբատ Շահնշահի ժամանակ Անւոյ տէրութիւնը Բիւնզանդիսի հետ կը միանայ եւ Սենեքերիմ Արծրունոյ ժամանակ ալ 8 քաղաքով։ 72 բերդով եւ 1000 գիւղով մէկտեղ՝ կը միանայ Վասպուրական աշխարհն, որուն՝ արեւելեան կողմանէ միշտ վտանգ կը սպանար. նոյն ատենները (1022) կ'ըսուիթէ Ցոյնք մինչեւ անգամ Հեր գաւառին բերդերէն մէկ քանին առած բլամն, — վերջին ժամանակներ իսկ ցոյց կը արուեր ի Քաղէշ այն քարշնկեց մեքենան, որ այս առթիւ գործածուած էր. — բայց որովհետեւ ձմեռն եկած հասած էր եւ նոյն իսկ բնակիչք բանակին վերջապահներն անգագար կը նեղէին, ուստի եւ կայսրը՝ ինչպէս կ'ըսէ Երիստակէս, լաւագոյն համարեցաւ Արծրունեաց վրայէն հայրենիք գաւանալ. սակայն եւ այնպէս Յունաց վարձկան զօրաց բանակները (Վարանգացք, Փռանկէք, Բուլլարք) մինչեւ Ումանոս Պ. Դիոդենէս կայսեր գերի բոնուելու տարին (1071) Հայաստան մնացին։ Յունական գերիշխանութեան այս շրջանին մէջ Խոյթ-Սասուն շատ ցանցառ կը յիշաւի, որ գիւրահասկանալի է գժուարամուտ լեռնագաւառի մը համար՝ աղքատ ու վայրագ բնակիշներով. տիեզերական պատմութիւնն առանց ամենեւին հետք մը թողլու կ'անցնի այսպիսի անկեանց առջեւէն։ Միայն հետեւեալ յիշատակութիւնը յառաջ կը բերենք։

## 8.

Իբն Էլ-Ադիր իւր Կâmel et-tewarich (Թ. էջ 306) գործոյն մէջ ցամն 427 հիջ. (= 1036) “Մէքքէ գացող ուխտաւորները կողսպասող դաշնարեկ Սանասանեաց վրայ, հետեւեալ տեղեկու-

թիւնը կու տայ. “Այն ատեն խորասանէ, Թաւ-  
բարիստանէ եւ Ատրպատականէ ուխտաւորներու  
ահագին խմբեր՝ Անւոյ ու Ռտանի վրայէն ու  
Հայոց երկիրներուն մէջէն կ'երթային. ասոնք մին-  
չեւ Խլաթի կողմերը անարգել Հատան: Այստեղ  
Հայ հպատակներն (բա'ոյտ) ասոնց ճամբան կարե-  
ցին եւ իրենց օգնական դտան Սանասանեայքն  
(السنن)، որ նմանապէս Հայոցմէ են: Այս Սանա-  
սանեայք նոյն ժամանակ Խլաթի մօտերն իրենց ան-  
առիկ ու ամուր ամէն բերդերուն տէրն էին. թէ-  
պէտ եւ Խլաթի տիրոջ հետ խաղաղութեան կամ  
Հաւատարմութեան դաշինք դրած էին, սակայն  
իրենց ամուրներն ու անկախութիւնն ալ պահած  
էին: Արդ այն ատեն Սանասանեայք Հայ հպատակ-  
ներու հետ միացան ու բազմաթիւ ուխտաւորներ  
իրենց կնիկներովն ու տղոցմովը գերեցին, անոնց  
ամբողջ ունեցածը չունեցածը կողոպտեցին ու մին-  
չեւ Հոռոմոց սահմանները քաշքշելով տարին.  
Հոռոմք Հայ աւազակներուն ապաւէն տուին: Այս  
լուրն առնլուն պէս՝ Կասր Էդ-դաւլա բեն Մրուան  
իւր զինուորները ժողվեց Սանասանեայց դէմ եր-  
թալու նպատակաւ. բայց անոնց իշխանը՝ տեսնե-  
լով իւր Հակառակորդին զօրութիւնն, կամակար  
յանձն առաւ ամէն բան շիտկել, գերիներն իրենց  
ընտանիքներովն ազատել եւ յափշտակուած աւարն  
ետ դարձնել: Կասր Էդ-դաւլա այս ամէն բան  
յանձն առնլով՝ անոնց հետ խաղաղութիւն ըստաւ,  
առ որ զինքը հետեւեալ պատճառներն ալ յորդու-  
րեցին. Սասունցւոց բերդերուն ամրութիւնն ու  
թիւը, այն լեռնագաւառին մէջ յաղթող հանդի-  
սանալու գժուարութիւնը, եւ Հոռոմոց մօտ ըլլալն,  
որ անտարակոյս անոնց օգնութեան պիտի փու-  
թային: — Հասկանալի է Խլաթի հպատակ Հայոց՝  
ուխտաւորաց բազմախուռան ու մոլեռանդ խմբերուն  
դէմ իրենք զիրենք պաշտպանելն, ըստ որում ան-  
շուշտ ուխտաւորք իրենց ուտելիք ճարած ժամա-

նակ՝ վճարել չէին ուզեր. նմանապէս հասկանալի է լեռնական Սաստնցւոց ազդեցիկ ձեռնտուութիւնը: Սաստնցիք իրենց գլուխն անկախ իշխան մ'ունէին, Բագրատունի մը եւ կամ Մամիկոնեան մը: Վաշկառուն Քրդերու իրենց երկրին մէջ թուով առաւել բլալուն խօսքն անդամ չ'ըլլար, թէպէտ եւ ամբողջ Դիար-Քեկը Մրուանեան Քրդերու իշխանութեան տակն էր, եւ գլխաւորաբար Ամմժայ շրջակայքը Քրդերու մեծ բազմութիւն կը յիշուի: Նասր էդ-գաւլա Ահմադ բեն Մրուան էլ-Կուրդի ամիրը՝ բաց ի Նիբրիկերտէ եւ Ամմժէ՝ Բաղեշու եւ Խլաթի ալ տէրն էր, եւ մերթ Հուսոնց, մերթ Սելջուկեանց հարկատու բլալով հանդերձ ոչ միայն շատ հզօր եւ փառատէր, այլ նաև շատ մարդասէր իշխան մըն էր: Նոյն ժամանակ Յունաց կայսրն էր Միքայէլ Դ. Պափլագոնացին: Յոյն պահ հապան զօրքերը վերսյիշելոյն ատենը դեռ Վասպուրականն ու Եփրատի գիծն՝ Հանձիթէ մինչեւ Տարօնի սահմանը բռնած էին: Ամմժայ արեւմուեան կողմը Սեւաւերակ անուն սահմանակից տեղը՝ նկարադրուած գէպքին ատենները՝ Քրդաց ձեռքն անցաւ: Վերջէն Մրուանեանց ձեռքէն Ամմժայ իշխանութիւնը Գաքը էդ-գաւլա իբն-Զէհիր առաւ, որ Մէլիք-շահի հնագանդեալն էր:

## 9.

**Վ**ասիլ Բ. բուլղարակառոր կայսեր մահուընէն քիչ մ'ետքը՝ արեւելք նոր ժողովուրդ մը՝ Սելջուկեան Տաճիկներու բազմախուռն խմբերը՝ յերեւան ելան: Քանի որ այս խմբերուն առաջնորդներն ի խուարեղմ եւ ի խորասան զբաղած էին՝ շատ վախնալու բան չունէին Հայոց սահմանակից երկիրները՝ շնորհիւ յունական պահակազօրաց պաշտպանութեան, որ Ղոզերու յարձակումները մեծ յաջողութեամբ ետ կը մղէին. — 1052ին

Էր որ Միքայէլ Վաստատոհմ մինչեւ Գանձակ-  
Շահաստան յաղթական յառաջացաւ։ Քիչ ժա-  
մանակէն ուրիշ կերպարանք առաւ իրը ։ Երբեմն  
երբեմն հոս ու հօն ի գործ դրուած յարձակմանց  
յաջորդեցին ծրագրի մը համաձայն պատրաս-  
տուած մեծամեծ արշաւանքներ։ Այս արշաւանց  
միջոցին Սելջուկեանց բանակն՝ իւր վաղեմի սովո-  
րութեան համեմատ՝ երեք մասի կը բաժնուէր.  
ամէնէն զօրաւոր բաժինը կենդրոնը կը կազմէր եւ  
սովորաբար Վասպուրականի վրայէն դէպ ի Խլաթ-  
ու Մանազկերտ կը յառաջանար, իսկ երկու թեւե-  
րէն մին՝ Երասխայ ձորերէն միոյն մէջէն Անւոյ վրայ  
կը քալէր, եւ երկրորդը՝ երկու Զաբերու երկայ-  
նութեամբ՝ դէպ ի Խրակ ու Քէղիրէ. եւ վերջապէս  
այս խմբերը միանալով՝ Հոռոմոց ընչաւէտ երկրին  
վրայ կը յարձակէին։ Եփրատայ կողմերը անհետա-  
ցաւ այն ճախութիւնն ու ազդեցութիւնը, զոր Վա-  
սիլ միւսանդամ հաստատած էր։ Տիգրանակերտի  
Մրտւանեաններն ստիպուած էին այսուհետեւ  
իրենք զիրենք Տուղթիլի տուած հրահանգներուն  
պատշաճեցրնել, մինչեւ որ ասոնք ալ Թիւրքմէն-  
ներուն տեղի տուին։ Մերձակայ երկիրներու տէ-  
րերուն գլուխն ալ եկաւ միեւնոյն բանը։ Մեծ-  
դժուարութեամբ կրցան իրենք զիրենք ան-  
կախ բռնել՝ լեռներու վրայ եւ ձորերու մէջ հոս  
ու հօն ծածկուած ամրոցներու ժառանգական պե-  
տերը, այսպէս ի մասնաւորի ի Պանաս եւ ի Կաւ-  
կաս եւ՝ զարմանալի կերպով մը նաեւ՝ Տիգրիսի  
աղբերականց սահմաններն, եւ նոյն իսկ ի Տարօն,  
ուր Սասունցւոց օգնութեամբ դէմ գնելու կա-  
րող ըլլալը ցուցուց Մամիկոննեանց տունն, որ Յու-  
նաց ձեռնտուութեամբը դարձեալ բարձրացած էր։

Արիստակէս Լաստիվերտցի (գլ. Ժ. Եւն)  
հետեւեալ համառօտ ու ամփոփ տեղեկութիւնը  
կու տայ ամէնէն նշանաւոր արշաւանքներէն միոյն  
վրայ, որ 1054ին սկսաւ եւ Տուղթիլի զօրաց Սա-

սունցիներէն չարաշար յաղթուելով՝ 1058ին  
լմնցաւ: “Սուլթանը անհամար բազմութեամբ՝  
‘զանց արարեալ զԱրծիշաւ եւ զՔերկրաւ, Ապա-  
հունիք ու Հարք գաւառները մտնելով՝ Մանազ-  
կերտ ամուրք քաղաքին վրայ քալեց ու դաշտաց  
բովանդակ ընդարձակ տեղերը նուաճեց:” Եւ ինչ-  
պէս ուրիշ տեղեկութիւն մը կ'աւելցրնէ. Քարա-  
գլուխ (ՀՅՈՒՅՔԱԼՈԾ) անուանուած բլրոյն վրայ  
բանակեցաւ, եւ սակայն չկրցաւ քաղաքն առնուլ,  
զոր Վասիլ յունազգին կը պաշտպանէր: Ասոր վրայ  
սաստիկ կատղած՝ “Արձակեաց ասպատակս յերե-  
սին կողմանս աշխարհին, ի հիւսիս՝ մինչեւ յամուրն  
Ափիսազաց եւ մինչեւ ի լեառն որ կոչի Պարխար եւ  
մինչեւ ցատրուտն Կովկասու:, եւ յարեւմուտ՝ մին-  
չեւ յանտառն Ճանեթոյ, իսկ ի հարաւ՝ մինչեւ  
ցՄիմն կոչեցեալ լեառն. եւ բովանդակ կալեալ  
զաշխարհս իբրեւ հնձօղք ոճոյ ագարակի:” Հաշ-  
տենից ու Արշաբունեաց մէջ կ'իշխէր այն ատեն  
Խասհակ կամնենոսի գրած անձը՝ Իւանէ Վրացին,  
որ 1048ին Բասենոյ դաշտը Կապուտուու ամրոցին  
քով Մելջուկեաներէ գերեալ Լիպարիտ կիւրու-  
պաղատին որդին էր: Իւանէ վստահելի անձ չըլլա-  
լով՝ քիչ ժամանակ յառաջ թօթափած էր իւր  
վրայէն հպատակութեան (Vasall) լուծը եւ միա-  
բանած էր հիմայ Տաճկաց հետ, որոնց աւարառու  
խմբերուն դլուխն անցած՝ Օլսթիս ու Ճանեթ ա-  
ռաջնորդեց: Իւանէի որդիներէն մին Աբու-Դինարի  
զօրաց առաջնորդն ըլլալով՝ Մելիտինոյ վրայ քա-  
լեց: Տեսնենք թէ ասոնց դլուխն ինչ եկաւ:

Ասոնց վրայ հետեւեալ տեղեկութիւնը կը  
հաղորդէ Մատթէոս Աւոհայեցի: “Տաճիկներն  
Աբու-Դինարի առաջնորդութեամբ Մելիտինէէ  
ճամբայ ելլելով եւ Եփրատն անցնելով Ճանձիթ  
եւ Տարօն յարձակեցան. այն ատեն Տարօնոյ տէրն  
էր Թոսոնիկ Մամիկոնեան՝ Մուշեղի որդին: Թոսոնիկ  
Մասնոյ լեռնագաւառէն զօրք ժողվելով՝ Տաճկաց

վրայ յարձակեցաւ . Գլակայ վանքին (= Սուրբ Կարապետ) քով ճակատ տրուեցաւ , թշնամիք յաղթուեցան եւ ամբողջ գաւառէն արտաքսուեցան : „ Միեւնպահ ժամանակ զօրաց ուրիշ բաժին մ'ալ Եգեսիոյ կողմերը ձախորդութեանց հանդիպեցաւ : Բար-Երրեսոսի տուած տեղեկութիւնն ալ (Էջ 252, ցամեն 1058) նման է ամենայն մասամբ .  
 “Երեք հազար Տաճիկ Մելիտինէն աւերելէ ետքն իրենց տեղը կը դառնային Սահսրան լեռներու վրայէն . հսն թէ սաստկասառոցց ձմեռը դասոնք շատ նեղեց եւ թէ Հայերն իրենց լեռներէն իշնալով թշնամիներէն շատ մարդ սպաննեցին .” եւ Միքայէլ Ասորի կ'ըսէ (Էջ 395, տպ. Երուս.)  
 “Տուղթիլ-Քէզի բանակին Տաճիկներն Մելիտինէն աւերելէ ետքը Սահսրան եկան եւ Երեք հազար հոգի կորսնցուցին որ լերանց ձիւներուն մէջ ցրտահար թաղուեցան : ” Արիստակէս կ'ըսէ . (Գլ. ԽԱ.) “Ի մտանել նոցա (Պարսից) ի սահմանս Տարօնոյ՝ իջն զօրք ի լեռնէն Սիմն կոչեցեալ , զոր մարդկան սուվորութիւն Սահսրանիք ասեն ըստ անուան նախնոյն իւրեանց . եւ ի դիմի հարեալ՝ յաղթեցին եւ կոտորեցին զամեննեսեան : ”

Մատթէոս Աւոհայեցի՝ Տարօնոյ եւ Սահնոյ իշխանին՝ Թոսոնիկ Մամիկոննեանին մէկ քանի քաշագործութիւնները կը նշանակէ : Թէպէտ եւ Սելջուկներու կողմանէ անդադար վտանգ կը սպառնար , սակայն Եփրատայ կողմանց ու Հանձիթայ կուսակալին՝ Փիլառասոսի (Փիլառէտիշ, արաբ. el-Filardos er-Rumi, թարջուման մէլիք էր-Ռում, սահիբ Հիշն-Խարտրերդ) մի միակ ճիգն էր սահմանակից Տարօնն իրեն առնուլ : Փիլառաս ազգաւ բնիկ հայ էր Վասպուրականի Վարաժնունիք գաւառէն զոր Ռատմանոս Դ. Դիսոգենէս կայսրը 1068 կիւրուպաղատութենէ հաղարապետութեան (μέγας δο-αέστιχος) աստիճանին բարձրացուցած էր : Որչափ ալ Հոռոմոց կայսեր իրաւունքներուն պաշտպան

ալ հանդիսանար, սակայն իւր միտքն էր կամաց կամաց սեպչական իշխանութիւն կամ տէրութիւն մը հաստատել: Փիլառտոս միշտ իւր ժամանակին մարդն էր. վախճանին հասնելու համար ամէն միջոց օրինաւոր կը համարէր: Եթե վերջեն Գաքը էդգաւոր բենջիկը Ամիթնաւաւ, Փիլառտոս չկրցաւ ինք զինքը պահպանելեւ իսլամութիւնընդունեցաւ: Յետոյ ասոր Խարթբերդ ամրոցն Հայկ էլ-Թուրքման ձեռք անցուց: Մատթէսս կը պատմէ: “Փիլառտոս մեծ հազարապետը, որ ի Խարթբերդ եւ ի Մշար էր (արաբ. Մինշար՝ Մուշար լեռանց մեջ՝ Խզլիի դիմացը՝ այսօր ալ այստեղ համանուն Հայ վանքի մ'աւերակիները կը գտնուին), զթոռնիկ նեղելէ չդադրեցաւ. ուստի եւ թոռնիկ Սասան լեռնագալաւառը հետո հազար զօրք ժողվելով՝ Ճապաղջուր եկաւ եւ Հանձիթի Ամուշատ քաղաքն (Հրօսամօսաւ, Հիմայ Choraba) իջաւ. Ալելուա դաշտը ճակատ տրուեցաւ. Փիլառտոս իւր Գուանկոպուլներուն հետ ի միասին շարաշար յաղթուեցաւ, իսկ իշխանն իւր երկիրը՝ Սասուն գարձաւ:” — Ըստ հաւանական կարծեաց՝ թոռնիկ վրացի կին առած է, վասն զի իւր որդւոյն ու յաջորդին անունն է Ճորտուանելի, եւ Ճորտուանելիի որդին էր Սասուն Ախուն իշխանն, որ վերջապէս Տաճկաց վերին իշխանութեան ենթարկուեցաւ, ինչպէսքի մ'ետքը պիտի տեսնենք:

## 10.

Ակը հետազոտութեան հետ կապ ունեցող նշանաւոր գէպքերէն մին է հարաւային Հայաստան՝ սելջուկեան Սուկմանին հաստատած փոքրիկ իշխանութիւնը՝ որուն կենդրոնն էր Խլաթ: Սուկման հիջր. 493 (= 1100) թուականին Մրուանեանց ձեռքէն Խլաթն առաւ եւ ինք զինքը Ճահի-Արմէն յորջորջեց: Կ'երեւայ թէ այս իշխանութիւնն ի սկզբան անդ Պարսից սելջուկեան շահե-

բուն պաշտպանութեան տակ էր. Սուկման՝ Մարանողայ մէկ տիրոջ ծառան էր սկզբնաբար, ուստի եւ ասով կը մեկնուի այն իրողութիւնն, որ Աստպատականի Աժարէգները՝ Ելտկուզի տառենէն սկսեալ՝ գահակալութեան կրիւներ ծագած միջոցին Խլաթի վրայ իրաւունք մը կը բանեցընէին։ Այս իշխանութիւնը տակաւ այնպէս մեծաւ, որ հիւսիսային սահմանը մինչեւ Կարսոյ ու Բագրեւանդայ Լեռները կը հասնէր իւր մէջն ամփոփելով Մանազկերտն ու Տաղոտափը — (հիմայ Գաղոտափ՝ Խոնուսի ու Գիւլիյի մէջտեղը. հոս բանակած էր 1071ին Ոտոմանոս Գիոգենէս. այս տեղը 1134ին երկրաշարժէ շատ կրեց, բայց 1160ին դեռ իբրեւ Շահ-ի-Արմեններու երկիր կը յիշուի.) — սակայն այս կողմերը շատ ստէպ աւերեցան Վրացիներէ. արեւելեան սահմանը կը հասնէր մինչեւ Վանայ ծովու ափունքը մինչեւ Երձէշ եւ Ոստան, Խոյ եւ Սարամաս. հարաւակողմէն այս իշխանութեան կը վերաբերէր յամենայն գէպս Մուշ, եւ բնական էր՝ Խոյթ-Վամոյ ալ այս իշխանութեան հետ միանալը։ Նփրկերտի վիճակին կը տիրէին Որտոկեանք. սակայն Շահ-ի-Արմենի ձեռքն էր այս երկիրը, երբ Սալահ Էդ-զին հիջր. 581 (=1185) թուականին Խլաթի վրայ քալել ուզեց։ Մշտատեւ հակառակութիւն մը կար Խլաթի տեարց ու Որտոկեանց մէջ, — վերջինք Մրուանեանց կործանումէն ետքը Տիգրանակերտի ալ տիրած էին։ Վերջապէս այս հակառակութիւնն պատճառ եղաւ որ Ասորիքի Էյուբեանք՝ Խլաթի իշխանութիւնը լուծեցին ու մէջտեղէն վերուցին։

Այլեւայլ նշաններ կը ցուցընեն որ հայ տարրը, — որ թուով առաւել էր եւ մեծամասնութիւնը կը կազմէր, — Շահ-ի-Արմենի իշխանութեան ատեն թէ ընկերական եւ թէ տնտեսական կողմանէ նախանձելի դիրք մ'ունէր. Որտոկեանց տնէն բազմաթիւ իշխանք ալ խոհեմու-

թեամբ եւ խելքը կառավարեցին, եւ մեծապէս նպաստեցին վաճառականութեան պայծառանալուն ու հարստութեան բազմանալուն, թէպէտ եւ մի միայն՝ առաւել առասութեամբ տաւրք ու հարկ առնելու պատճառէն շարժեալ։ Մեր ըսածք կ'ապացուցանեն դրամոց գեղեցկութիւնն, կամուրջներու եւ օժեւաններու դիրքն ու տեսքը։ Կ'ըսուի թէ ասսնցմէ մին՝ Մերտինի ու «Նփրկերտի Տիմուրտաշ իշխանն քրիստոնէից արտաքոյ կարդի յարեալ է եղեր։ Քայց ընդհանրապէս թէ Որտոկեանք եւ թէ Էյմուրեանք իսլամութեան մոլեռանդ պաշտպաններն էին, եւ այս երեւոյթը կը մեկնուի Ասուրիքի մօտաւորութենէն, ուր սեպի մը պէս եկածմուած էին խաչակիռք։

Ծահ-ի - Արմէններու ամենէն հզօրներէն մէկն էր Սուկման Բ. «Ասր-էդ-դին Մուհամմէտ — որ Միրան-շահ ալ կ'անուանուէր — (Հիջր. 522—581 = 1128—1185). ասոր ժամանակակիցն էր Ելտկուղ՝ Արապատականի աթաբէգը, որ իւր եղբօրն ու յաջորդին՝ Ել-Պահլուանի պէս († Հիջր. 582 = 1186) ինք զինքը Խլաթի իշխանութեան տէրը կը համարէր։ Ասով կը մեկնուի այն պարագան, որ Սամայ ԺԲ. գարուն կէսերուն (— տարին սրոշ չի գիտցուիր —) այս իշխանութեան հետ միանալը մերթ Ելտկուղի կ'ընծայուի, եւ մերթ Միրան-շահի նմանապէս այս միութիւնը մերթ իբրեւ բռնութեամբ եղած յառաջ կը բերուի, եւ մերթ իբրեւ ինքնակամ։ Թէ Վարդան եւ թէ Միմիթար Այրիվանեցի՝ միաբան կ'ըսեն։ “Արապատականի Ելտկուղ աթաբէգն իւր պարսիկ գնդերովը Տարօնոյ վրայ քալեց ու Սասունն առաւ, ուր կը բնակէր Վիգէն (Վիրդէն, Վէգն) իշխանը։” Իսկ ընդհանրակառ Միքայէլ ասորի (Եջ 338) եւ Բար-Եբրէոս (Եջ 374) այսպէս կը պատմէն. “Սասունցի հայ իշխանները Նփրկերտի տիրոջմէն սաստիկ նեղուած՝ Խլաթայ տիրոջ Ծահ-ի-

Արմէնին դեսպան զրկեցին ու անոր հետ միացան՝  
յանձնելով իրենց ամէն ամուրներն ի Սասուն։<sup>7</sup>  
Այս քայլն առնելու հաւանականագոյնս պատճառ  
եղած էին Նվիրկերախ ու Մերտինի տիրոջ՝ Նէջմ-  
էդ-դինի Սասունցւոց գէմ ի գործ գրած բռնու-  
թիւնները. այս միջոցին Պարսից ու Խլաթեցւոց  
միացեալ յարձակումը պատճառ եղաւ որ Ճոր-  
տուանէլիի որդին Վիդէն՝ լաւագոյն համարեցաւ  
Շահ-ի-Արմէնին հնազանդիլ՝ նկատողութեան  
առնելով որ իւր երկիրը դէպ ի Խլաթ բաց էր:  
Թերեւու Վիդէն երկայն ժամանակ իբրեւ նախարար  
միացած ըլլայ։

Իբն Էլ-Աթիր յամն հիջր. 427 (= 1036)  
յառաջ բերած մատին մէջ հետեւեալ դիտողու-  
թիւնը կ'ընէ. «Այս ատեն Սասունցիք գեռ իրենց  
բերգերուն տէրն էին. հազիւ հիջր. 580 (= 1184)  
թուականին Տաճկաց ձեռքն անցան ասոնց ամէն  
ամուր տեղերը, ինչպէս իւր յատուկ տեղը պիտի  
ըսենք»: Սակայն ժամանակագիրը հիջ. 580 թուա-  
կանին մէջ այս տեղեկութիւնը զետեղելը մոռցած  
է: Անշուշտ իբն Էլ-Աթիր այս տեղեկութեամբ  
Միրան-շահի ձեռքով Տարօնոյ ու Սասոնոյ՝ Խլաթի  
իշխանութեան հետ միանալը չ'ուղեր հասկընալ,  
վասն զի թուականն ընդդէմ կը բողոքե՛: Այս  
դէպէն աւելի Բէգ-Տիմուր Աէջֆ էդ-դին Շահ-  
ի-Արմէնի ժամանակը կ'իյնայ: Այս բռնաւոր  
մարդը հարկերը սաստիկ խատութեամբ հաւաքեց,  
եւ նոյն իսկ եկեղեցիներն ու վանքերը սաստիկ նե-  
ղեց. կարելի է որ Սասունցւոց ամրոցներն ոյս ժա-  
մանակներն անցած ըլլան Տիգրանակերտի Տաճկաց  
ձեռքը. եւ կը տեմնենք որ շատ շանցած՝ Սալահ  
էդ-դինի մէկ ծառան՝ Թալկի էդ-դին Խլաթի վրայէն  
մինչեւ Սանագիկերտ յառաջացաւ։

Աբուլ-ֆէդա (Դ, Էջ 166) յամն հիջր. 594  
(= 1197) կ'ըսէ. Խլաթի Բեդր էդ-դին Աք-  
Սունկոր Հազարդինարի Շահ-ի-Արմէնի մահուը-

նէն ետքը՝ Սասունցւոց Տասներութիւն (բնգր. Տասներութիւն Կութիւն Անունով Հայազգի Ապաստառը մ' այս իշխանութեան ափրեց, սակայն Եօթն օր Ետքը՝ ժաղավուրդն այս մարդը մէջուղէն վերուց եւ Քէքր-Տիմուրի որդին՝ զՄուհամմէդ Էլ-Վանշառը իշխան Հրատարակեց։ Այս իշխանի ժամանակն էր որ Վիրք Խլամիթի սահմանները յարձակելու սկսմն։ Լոււոյ սիւնհուսին ատեն՝ (1204/5) Տարօնոյ եպիսկոպոսն էր Խաչատուր։

Հիջր. 604 (1207/8) Թուականին Խլամիթի իշխանութիւնը ձեռք ձգեց Էլ-Աւհադ Նէջմ Էդդին էջուրեան Մելիքը, որ Սալահ Էդ-դինի եղբօրորդին եւ Էլ-Ագէլ Միլիքի որդին էր. Նէջմ Էդ-դին մինչեւ նոյն տարին Նփրկերտի (եւ Սասնոյ?). կառավարն էր։ Այս մարդը՝ հիջ. 607 (= 1210/11) Թուականին մեռնելով՝ տեղը անցաւ եղայրը՝ Էլ-Մէլիք Էլ-Աշրաֆ։ Այս ատեններս Նիպարիա Գ. իշխանին որդին՝ Խվանէ վրացին՝ Խլամիթը պաշարեց, բայց Խլամիթի առուակին վրայ ձգուած փայտաշէն կամուրջէն անցած միջոցին՝ ինկաւ ու գերի բռնուեցաւ, վասն զի կամուրջը ծածուկ՝ սղոցով կարուած էր. ասոր Զաքարէ Եղբայրը խաղաղութեան դաշինք դրաւ եւ մեծագումար փրկանք վճարեց. Շահ-ի-Արմէնը (Մէլիք Էլ-Աշրաֆ?) Խվանէի թամմթա անունով գեղեցիկ աղջիկը կնալթեան առաւ։ Թամմթա մեծ եռանգեամբ Խլամիթի ու Տարօնոյ քրիստոնէից համար միշտ բարեխօս ու միջնորդ եղաւ, եւ այն աեղերու վանքերը գարձեալ բարեպաշտ անձինքներսվ լեցուեցան. այս միջոցին ի Վրաստան կ'իշխեր կրօնասէր թամար թագուհին։

Խուարեզմներու շահը՝ Զէլալ Էդ-դին՝ Մոնղոլներէ հալածուելով Ատրպատականէն Վրաստանն ու Հայաստան անցաւ, եւ հիջ. 627 (= 1230) Թուականին Խլամիթն առաւ, որ կամաց կամաց ամսյացած էր եւ Հաշամը Էդ-դինէ՝ Աշրաֆի մէկ

սպասաւորէն՝ կը պաշտպանուեր։ Աշբաֆի եւ Ալա-  
էդ-դին Կայ-Քոբադի միացեալ բանակները Եա-  
սը-չէմէն անուանեալ բարձանց վրայ այնպէս չա-  
րաչար յաղթեցին ջէլալ էդ-դինի, որ Ասրպա-  
տական փախաւ, բայց շուտով ետ գարձաւ Թա-  
թարներէ հալածուելուն պատճառաւ. իւր խմբերը  
Ասոնց, Ճապաղջրոյ եւ Հինւոյ կրծերուն մէջ ջար-  
դուեցան եւ յրուեցան. շահն Ամիթ գնաց, բայց  
Քաղաքին գռները գոց գտաւ. Սիլուան լեռները  
քրդէ մը ոպանուեցաւ. Խուարեզմներու մնացորդ-  
ներուն կը հանդիպինք յետնագոյն ժամանակները  
Ամթայ ու Հալէրի տեարց ծառայութեան մէջ։

## 11.

Մոնղոլներուն կրկին ու կրկին անգամ (Հիջ.  
629ին, 624ին) Խլաթի տիրելէն ետքը՝ վերջապէս  
Հօլաւու ամբողջ Հայաստանը, Քիւրդիստանն, Իրակն  
ու Ջէզիրէն նուածեց (Հիջ. 656 = 1258): Թէ-  
պէտ եւ Թաթարներն ամէն կողմ աւերեցին, սա-  
կայն եւ այնպէս խաներու իշխանութիւնն իբրեւ  
թեթեւութիւն մ'ողջունեցին սաստիկ նեղուած-  
քրիստոնեայք։ Մոնղոլներն ի բնէ ոչ մոլեռանգ եւ  
ոչ գաղափարական հոսանքի մէտ ըլլալով՝ ի սկզբան  
խոլամութեան երդուեալ թշնամիներն էին. Քա-  
ղաքակրթութեան զարկն եւ ի մասնաւորի գըշու-  
թիւնն Ույղուրեաններէ եւ նեստորականն քրիստո-  
նեաններէ ընդունած էին։ Քրիստոնէութեան մեղմ  
վարդապետութեանց մէջ սովոր էին տեսնել բուդ-  
դայականութեան մէկ այլափոխումը, որ այնպէս  
յարմար եկած էր իրենց ճաշակին։ Ասորի քրիստո-  
նեանները միշտ բարձր պաշտօններու կը հասցընէին.  
ի Հուամղար (բիւղ.՝ Պամաշնորհ, Նիշապուրի քով,  
Ճիշտ Խորասանի մէջտեղը) արքեպիսկոպոսութիւն  
մը կար։ Մաղաքիա աբեղայ իւր Մոնղոլաց կամ Նե-  
տողաց պատմութեան մէջ կը պատմէ թէ Հօլաւուի

տուաջին կինը թաւուսիաթուն՝ քրիստոնեայ էր, որ չէ թէ միայն նեստորական քահանայից ու վանականաց պաշտպան ու ձեռնտու կ'ըլլար, այլ առհասարակ Ասորւց ու Հայոց ալ կը նպաստէր, եւ իւր էրկանն ալ պատուաստեց քրիստոնեաները սիրելը։ Մոնղոլաց բանակին մէջ բազմաթիւ հայ, վրացի եւ աղուան բահատուրներ կամ “գիւցադունք”, կը ծառայէին, որ կրօնքով քրիստոնեայ էին. մէկ մեծ միտութիւն ու սէր կար անձնապահներն այս ազգերէն ընտրելու։ Քրիստոնեայք այս երջանն կութիւնը վայելեցին Հօլաւուի յաջորդին՝ Աբաղախանի ժամանակին ալ։

Խլաթի երկրորդ անդամ առնուելուն (1244)՝ նոյն իշխանութեան գլուխը (միւսանգամ) դրուեաւ քաւ քրիստոնեայ իշխանուհի մը (վերսիշեալ թամթան?)։ Բազմաթիւ օրինակներ ունինք մեր ձեռքը, որ կը ցուցընեն թէ ինչպէս քրիստոնեայք Եւրոպ (ազնուականութիւն), ուոյիլ (Բեյութիւն) եւ շանուն անուանեալ բարձրագոյն պատիւներու ու պաշտօններու հասան. այս ամեն բան այլեւայլ առիթներու մէջ խալամեներու դժգոհութեան պատճառ կ'ըլլար։ Այսպէս զոր օր. Բաղեցի ասորի քահանայի մը Եւրոպ մը — կառավարչական բարձր պաշտօն մը — տուած էր խանը, ասոր վրայ նփրկերտի տէրը սաստիկ բարկանալով՝ քահանան բռնել ու խաչ հանել տուաւ. (Բար-Եբրէոս, Ժմիկղը. Ասր. էջ 531)։ Հօլաւու անմիջապէս Մէլիք Քամելի ձեռքէն սովալուկ նփրկերտն (Ռաշիդ էդ-դին, առ. Quatremère էջ 331, 361) եւ Մէլիք Սահլի ձեռքէն ալ Ամիթն առաւ. Քանի մը տարի յառաջ ամբողջ Սասան լեռնադաւառը Մոնղոլներու անձնատուր եղած էր։ (Կիր. Գանձակեցի, էջ 226.)

Արդսէն խանին գահակալութեան ատենն յարաբերութիւնները փոխուեցան. ամբողջ Պարսկաստանի մէջ տիրող խալամնութեան նժարը դարձեալ սկսաւ ծանրանալ եւ մէկ կողմ թող տրուե-

յաւ քրիստոնէից վայելած պաշտպանութիւնը։ Ասոր օրինակ մը միայն։ Արդունի ատեն Տարօնը քրիստոնեայ հայու մ'աւատ տրուած էր։ Դարձեալ սկսան յերեւան ելլել այնպիսի դէպքեր, որոնց նմանները յառաջ տեղի ունեցած էին. այսպէս գրեթէ անպատիժ կը մնային քրիստոնէից դէմ գործուած բռնութիւնները։ Բար-Եբրէոս յամն 1290 (Ժմկդը. Ասոր, էջ 586) կ'ըսէ. «Նփրկերափ Ալա-Ալմիշ տէրը քրիստոնեանները սաստիկ կը հալածէր. Մար-Կոմա վանուց վանականներուն չարիքներ հասցուց. ասկէ զատ սպաննեց Մշոյ տէրը, որ հայազգի քրիստոնեայ մըն էր. եւ քիչ մ'ետքն ինքն ալ աստուածառաք պատժով պատժուեցաւ։ Խորեր գետն անցած պահուն թշուառաբար խեղդուելով։» — Հիմայ կու գայ Թամուրի եւ Թամուրեանց, Կարակօյունլու եւ Աքիօյունլու Թոռը մէններու ժամանակը։

## 12.

1394 (= 796) տարւոյն գարնան Լանկ-Թամուր՝ Բաղդադն առնլէ եւ Թոռը-Աբդինն աւերելէ ետքը՝ Տիգրանակերափ վրայէն Բագրեւանդայ Ալադաղի արօտատեղինները գալու համար ճամբայ ելաւ։ Ամժէն ճամբայ ելելով Մերսուանի եւ Նփրկերափ վրայէն Բաթմանի կամուրջն անցաւ եւ Աշմա հասաւ. այստեղիւր բանակն երեքի բաժնեց (Ծէրէֆ էդ-դին Ալի Եղդի, Հրտը. Petit de la Croix II, էջ 291 եւն). ձախ թեւը Ճապաղջրոյ վրայէն երթալով՝ շրջան մ'ըրսաւ. աջ թեւը Բաղէշ տանող սազմավիրական ճամբան բռնեց, իսկ Լանկ-Թամուր կենդրոնին գլուխն անցած Սիւասարի վրայէն դէպի Սասնոյ լեռները յառաջացաւ։ Դեռ գարուն՝ մայիս էր. կիրճներն ու անցքերը ձիւնով ծածկուած էին։ Գրեթէ կենդանի ձի, ջորի եւ ուղարկման ալ սատակեցան այս գժուարին

ու սեպ եւ ցից բարձունքն ելելու ատեն. եթէ ասոր վրայ ուստելիքի եւ խարի նուազութիւնն ալ աւելցընենք՝ կրնանք մտածել թէ ինչպիսի ուժաւթափ ու քայքայեալ վիճակի մէջ բանակը Մուշ հասաւ: Բաղիշու ամիրը սահսրուեցաւ նոր երիւարներ հոգալ: Թամարները հազիւ Ալաշկերտի բարձրագաւառը հասնելով՝ շունչ առին այն նեղութիւններէն, որոնց ենթարկուեցաւ իրենց բանակը Խոյթ-Ասանոյ մէջէն անցնելու ատեն:

Թռամուրեանց եւ Կարա-կօյսւնլու թուրքմէն ցեղէն Կարա-Եռուսուփի որդւոյն՝ Խոկանդէր Շահ-ի-Արմէնի (1420—1437) ժամանակն կը նկարագրէ մեղի թռովմաս՝ որ Արծիշու քովերը գանուող Մեծոփայ վանուց վանականներէն էր: Թռովմաս Մեծոփեցի Վանայ լճին եզերքը՝ Քերկրիէ սկսեալ մինչեւ Խլաթ ու Բաղէշ, եւ նոյն խոկ շրջակայ ու մերձաւոր լեռնագաւառներն ալ անձամք շըջեցաւ եւ ականատես վկայ է այն ամէն աւերումներու, որոնց պատճառ եղաւ ահաւորն Ականդէր Պարսից Ռոկ շահին ու անոր հպատակաց՝ Ակ-կօյսւնլու թուրքմէններու ցեղէն Զիհանշահի — որ Ատրպատականի ամիրն էր — եւ Արզն-Ռումի Կարա-Օթման-բէկի եւ ուրիշ բաղմաթիւ քուրդ ցեղապետներու գէմ մղած պատերազմներովն: Ականդէրի գլխաւոր ամրոցն էր Վան-Տսապ. ասկէ զատ նուաճած էր Ռումին, Երնջակը ի Վարա-գաղ, Խլաթն ու Բաղէշը, Արծիէն (1430-է սկսեալ) եւ Բագրեւանդը: Հարաւակողման լեռնագաւառներուն մէջ անբնդ հատ կախ ուներ Քրդերու հետ, որ Թռուրքմէններու սխերիմ թըրշնամին էին: Մինչեւ անգամ Սասուն հանդիսավայր գարձաւ սպանման եւ աւարառութեան: Թռովմաս Սասունը միշտ Խոյթէն անանջատ կը յիշէ. այսպէս օրինակի համար (Հրար. Փարիզի 1860, էջ 22.) “լեռան Խոտթայ եւ Սասոնոյ” (էջ 27) “Արք գաւառին Սասոնոյ եւ Խոտթայ, հաւատա-

յեալք եւ անհաւատք յազդէն Մարաց,, այս-  
ինքն՝ Քրդաց:

Առաջին անգամ այստեղ կը յիշուի Քրդաց  
գոյութիւնն ի Սասուն: Եւ մենք ստիպուած ենք  
Հարցընել թէ այս Քրդերն ուստի են եւ որ ատենէ  
սկսեալ ընդունած է այս լեռնագաւառն իւր վաչ-  
կատուն հիւրերը, որ տակաւ տէր եղած են եր-  
կրին: Վասիլ Ա. կայսեր ժամանակին իսկ (Stephan.  
cont. p. 283 a. 880)՝ Քրդերը գեղ ի արեւմուտք  
լու տարածուած ու ցրուած կը գտնենք: Կայսրը  
Մարաշ Հագաթի եւ Տաւրոսի ամբողջ գաւառին  
ամրութիւններն առնելէն ետքը՝ Քրդաց խառնի-  
ճաղանձէն ահագին բազմութեամբ (πλεῖστον օ-  
շկօն τῶν Κούρων) մարդ սրախողիսող սպաննել  
տուաւ. միայն թէ այստեղ Քուրդ անունն՝ առանց  
ամեններին որոշ ազգ մը ցուցընելու՝ արեւելք սո-  
վորական եղած “աւազակ”, իմաստով կրնայ գործ-  
ածուած ըլլալ: Սակայն այս ժամանակէ սկսած՝  
Մրուաննեանք Բաղդ ամիրի (984 եւն) ատեն՝ իրենց  
զէվէզանցի<sup>1</sup> քուրդ Հայրենակիցներուն օգնու-  
թեամբը՝ ջէղերատ իբն Օմարի վերի կողմը՝ ի Տի-  
գրաննակերտ իրենց իշխանութիւնը Հաստատեցին:  
Քուրդ վաշկատունք ու երկրագործք բազմութեամբ  
կը գտնուէին Դկղադի ու Եփրատայ մէջտեղերը,  
եւ ասոնք ամառը իրենց սովորութեան Համաձայն  
լեռնային արօտատեղիները կը քաշուէին, ուստի  
նաեւ Սասնայ արօտավայրերը, մանաւանդ որ  
Մրուաննեանք իրենց երկիրներն ընդարձակելով՝  
Խլաթէն շատ անդին տարածած էին: Այս կողմ-  
մբուն Պօղիգեաններու եւ Թուրքմէններու անց  
ու գարձի տեղն ըլլալէն ետքը՝ ալ Զէվէզանէ ու  
Հակարացւոց երկրէն անդադար Քրդերու նորա-  
նոր խմբեր կը գաղթէին: Մոնղոլներն ալ շատ ան-

<sup>1</sup> Զէվէզան բարձրագաւառ մըն է, Քրդերէն զըստն  
բառէն յառաջ եկած, որ ամսունացին արօտատեղի, դաշ-  
տավայր կը նշանակէ (աճ. Էպյլով):

գամ՝ Քրդաստանէ կ'անցնէին՝ յափշտակութիւն  
եւ սպանութիւն գործելով։ Թուր-Աբդինի եւ  
Խաբորի արօտատեղեաց տէր ըլլալու համար ա-  
րիւնահեղ կռիւներ տեղի կ'ունենային Քրդերու եւ  
Թուրքմէններու մէջ՝ եւ ի մասնաւորի 1185 տարին  
եւ Թամանւրեանց ատենները։ Հայ աղքիւրներու այս  
կռիւններուն վրայ տուած տեղեկութեանց մէջ  
Քրդերը միշտ Մուր կը կոչուին։ Քուրդ հարստու-  
թեանց պատմազիրը՝ Շէրէֆ էդ-դին Քաղչեցին՝  
հնագոյն ժամանակներու համար՝ առանց տարին  
որոշ նշանակելու՝ կ'ըսէ թէ Խավալիսէն ու Բուլ-  
բասէն շատ մը Հակարեան ցեղեր Խոյթ գաղթե-  
ցին, եւ այս ցեղերէն ոմանք ալ՝ զ. օ. Քալէկեանք,  
Մօտիկեանք, Ռուղէկեանք, Անդակեանք, Վար-  
զանեանք լեռն անցնելով՝ դէպ ի հարաւ Սասուն  
դացին։ Այս ամէն ցեղերը նոր-պարսկերէնի շատ  
մօտիկ գաւառաբարբառ մը՝ Քրդմէննեան գաւառա-  
բարբառ կը խօսին, ինչպէս որ Էվլիյայի լեզուական  
փորձերէն կը տեսնուի։ Ընդ հակառակն շատ մութ-  
է Դուղիկեան կամ «Աւազակ-Քրդերու» ծագումը,  
որ երկու Եփրատներու մէջ Գերախմ լեռնագաւ-  
առը կը բնակին. ասոնք շատ տարբեր գաւառա-  
կան մը՝ այսինքն Զազա բսուած գաւառաբարբառ  
կը խօսին եւ հայերէնէ փոխառեալ ինչ ինչ բա-  
ռեր ալ ունին, այսպէս մինչեւ անգամ զ = հ. ձ.  
ձի։ Ծատ հնագոյն ժամանակ մ'եկած պիտի ըլլան  
ասոնք այստեղ. թերեւս երբեմն Վասպուրականի  
լեռներն բնակող Մարդեանց (Մարծու) սերնդէն  
ըլլան, որոնց նախնական գաւառը հին-հայկական  
գրութեանց մէջ Մարդաստան կը կոչուի։

Հայոց գաւառներուն գազանաբարոյ Քրդե-  
րով ողողելն, երկրագործութեամբ եւ վաճառակա-  
նութեամբ զբաղող բնիկներուն եւ օտար ծագմամբ  
եւ՝ որ արեւելքի համար մեծ նշանակութիւն ունի՝  
օտար կրօնով վաչկատուն անասնաբոյժներու ի միա-  
սին բնակիլն բնականապէս բազմաթիւ անպատե-

Հութեանց եւ խառնակութեանց պատճառ եղաւ։  
 Օսմանեան պետութիւնն՝ իւր քրիստոնեայ հպատակները Քրդերու անիրաւութեանց ու բռնութեանց դէմ պաշտպանելու գժուարին գործն ունեցաւ։ Զքաւոր քուրդը սաստիկ նախանձով կը նայի իւր խազաղ ու աշխատակը հայ գրացւոյն վրայ, զսր մանուկի հասակէն սկսեալ իբրեւ անհաւատ կ'ատէ, եւ անոր վրայ բռնանալը՝ անցեալ ժամանակները իբեն թոյլ կու տային։ Եւ հիմայ ինքն ալ անոր չափ հարկ կը վճարէ, եւ խիստ վարչութեան մը առջեւ գլուխ ծռելու ստիպուածէ։ Այս պատճառաւ բէյզագէն յօժարութեամբ զինուորական ծառայութեան մէջ կը մտնէ, ինչու որ իւր այս գիրքին մէջ գիւրաւ կրնայ հպատակաց վրայ բռնանալ։ Շատ անգամ ըսուած է թէ ժողովրդեան կրթութեան մակարդակը բարձրացրնելով միայն կարելի է հակառակութիւններն արմատախիլ ընել։ Թէպէտ եւ Ամերիկացւոց հաստատած գպրոցներն յաջող սկզբնաւորութիւն մ'րածեն, սակայն գպրոցներն — եւ ի մասնաւորի՝ արուեստգիտական գպրոցները — անխտիր ամէն գտաւանութեան ու կրօնի պատականող աշակերտներ առնելու են։ Կմանապէս ամենայն կերպով եւ ամէն տեղ ժողովուրդը հարաստացրնելու է։ Քուրդն ալ աշխատաւթեան թշնամի չէ. միայն լաւ առաջնորդութիւնն ու կրթութիւնն է որ կը պակսի, զ. օր. ինչպէս լաւ կ'ըլլար եթէ այս կողմերու երբեմն այն պէս ծաղկած գինեգործութիւնը նորէն զարդանար եւ տուրքերը չափաւորելով՝ դիւրութիւն գտնէր։ Ընդհանուր կրթութեան եւ հարաստաւթեան բարձրանալէն եաքր՝ մեծապէս օգտակար կ'ըլլայ եթէ առանց ազգութեանց մէջ տարբերութիւն դնելու՝ գտաւուական ու դատաստանական գործոց մէջ քիչ մ'աւելի ազատութիւն տրուի՝ իրենք զերենք հոգալու։ Այս համառօտ շեղումէն ետքն՝ առնունք գարձեալ պատմութեան թելը։

Քիչ ժամանակէն Կարա - կօյունլուներու տեղ  
Ակ - կօյունլուներն անցան՝ իրենց առաջնորդ ունե-  
նալով Կարա - եռլուկի թոռը՝ Ուզուն Հասան բէկ  
ամիրը, որ վերջէն Սուլթան եղաւ. այս մարդը  
Եփրատայ արեւելեան կողման երկիրներն նուա-  
ճած եւ իւր աթոռն Ամիթ հաստատած էր: Մի առ-  
մի ասոր ձեռքն անցան Ականդէրի նախկին երկիր-  
ները, ընդ որս Մուշ, Բաղէշ, Խլաթ եւ Բագրեւ-  
անդ: Չամչեան (Գ. Էջ 502) ասոնց վրայ Սասանն  
ալ կ'աւելցրնէ: Իւր սահմանակից դրացիներն էին  
Հիւսիսէն՝ Տրապիզոնի Կալո - Յովհաննէս թագաւ-  
որը, որուն Գեսպինա գուստորը կնութեան առած  
էր Ուզուն Հասան, (Գեսպինա Խալքէրդ նստաւ  
եւ շորս կողմը յայն եկեղեցականներ ժողվեց.)  
եւ Կարթլի եւ Սոմլութի իշխանը Գևորգ Ը.  
(1445—1469). արեւելեան կողմը կ'իշխէր Պարսից  
Արու - Սահիդ շահը՝ Լանկ - Թամաւրի թոռը, եւ  
Գաւրէժի տէրն ու Ականդէրի եղայրը՝ Զէհան-  
շահ. — այս երկուքն ալ վերջէն (1467) տեղի  
տուին Հասան - բէկի. արեւմուտք կ'իշխէր՝ բաց ի  
քանի մը սելջուկեան ու թուրքմէն իշխաններէ՝  
Մուհամմէտ Բ սուլթանը՝ Կ. Պոլիսն առնողը:

Օսմանցոց՝ սաստիկ աճած ու զարգացած  
զօրութիւնն ի չափու բանելու եւ խորտակելու հա-  
մար Նիկողայոս է. Խաչակրութիւն մը յաջողցընե-  
լու աշխատեցաւ. իւր յաջորդը՝ Կալիքստոս՝ Կրտսե-  
րագոյն Եղբարց կարգէն զլուգովիկոս Բօլոնիացին  
Փոքր Ասիա զզկեց, որպէս զի այս ծրագրին շահի  
քրիստոնեաներն ու մահմետական այն իշխանները՝  
որոնց անկախութեան վատանդ կը սպառնար. խաչա-  
կրութեան առաջնորդը պիտի ըլլար Բուրգունդիոյ  
Փիլիպոս գուքըր: Ա. Քահանայապետին պատուի-  
րակը լեւանտեան իշխաններուն մէջ երփնադոյն  
նիղակակցութիւն կամ դաշնակցութիւն մը յա-  
ջողցուց — գէթ թղթի վրայ: Այս իշխանները  
իրենց կողմանէ բանակ խոստացան: Այս բանակ-

ներուն զօրութեան վրայ տեղեկութիւն կու տան  
դքսին գրուած թղթերը, զորոնք Ենէաս Սիլուիս  
կամ Պիոս Բ. քահանայապետը՝ Կալիքստոսի յա-  
ջորդը՝ անոր թղթոց ժողովածոյին մէջ անցուցած  
է. առաջին թուղթն է Կոլո-Յովհաննէսի յաջորդին՝  
Դաւիթ կայսեր թուղթը Տրապիզոնէ (թղթ. 377,  
ի 22 Ապրիլի 1459), երկրորդն է Գորգորա (վրա-  
ցերէն՝ Կուարկուարէ) Ամաբեգին թուղթը՝ Եխալ-  
ցիսայէ (թղթ. 378), երրորդն է Ազեքսանդրի որ-  
դույն՝ Վրաստանի Գէորգ Բագրատեան իշխանին  
թուղթը, որ սակայն մեծաբանութեամբ մ'ինք  
զի՞ք Պարսից թագաւոր կ'անուանէ. (թղթ. 379,  
ի 5 Նոյեմբ. 1459.) Ասոնցմէ զատ պատուիրակին  
յաջողցուցած ու թղթի վրայ մնացած նիզակա-  
կցութեան մասնակցեցան Գուրիոյ Մամիա գաւա-  
ռակալ կոմոր, Մինդրելիոյ Քենդեան (վրաց. Քե-  
րեան = Դագեան) իշխանը, Ավոգաոխոյ Ռաբիտ  
դուքոր, Փոքր-Հայքէն Քերդի-բէկ, Խաֆէնդի-  
արի որդին եւ Մինուպոյ տէրը, Խամայիլ-բէկ, Կա-  
րամանի սուլթանն՝ որ իւր ստացուածոց շատը  
կորոնցուցած էր, եւ վերջապէս վերսյիշեալ Ու-  
զուն Հասան-բէկ՝ Տիգրանակերաի տէրը, որ բաց  
ի բանակէ՝ նիզակակցութեան մասնակցող քրիս-  
տոնէից բանակներուն իւր երկրին մէջէն անցնելու  
աղատութիւն տալ խոստացաւ: Պատուիրակը հետք  
բերաւ այս իշխաններու պատգամաւորներն ալ, ո-  
րոնց մէջ կը գտնուեէին Նիկոլայոս Բայլի Տփղիսէ:  
որ իւր մազերը կրօնաւորաց նման կարած էր, եւ  
Մէհմէտ Քուրդ՝ Ամմէք իրենց ճամբան  
ըսին Պօնտոսի հիւսիսային եզերքէն Հունգարիա,  
Աիեննա եւ Վենետիկ. ասոնց օտարածեւ տարազը  
ամէն տեղ աչքի կը զարնէր. Ադրիականին մէջ  
բարձրացող վաճառաշահ քաղաքին միայն՝ իբրև եւ  
ծանօթ հիւր երեւցան: Այս խաչակրութեան  
առ առաւելն Վենետացիք միայն նշանակութիւն  
մը տուին. եւ ինչպէս որ Ալբանիացի Գէոր-

գիսս Կաստրիոսա դիւցապին հրազէն տուած էին, Տրապիզոնի համար ալ տուին։ Օսմանցւոց կայսեր գէմ նոր յարձակում ընելէն յառաջ՝ լուծուեցաւ այս Լեւանտեան նիզակակցութիւնն։

Այն վաւերագրերը մեր հետազօտութեան համար այնու կարեւորութիւն ունին, որ ասոնց ձեռքովն առաջին անգամ արեւմուտք Սասուն անունը որոշ կը յիշուի։ Ոչ թէ միայն (թղթ. 377) “Գիթեցիք եւ Արանցիք Գէորգի գրոշուն տակ զի՞նուորիլ կը խոստանան”,<sup>1</sup> կ’ըսուի, այլ նաեւ (թղթ. 379) “յիշեալ նիզակակցութեան մէջ կան ուրիշ ժողովուրդներ ալ, Գիթիարացիք եւ Սասոնցի+”,<sup>2</sup> Սասոնցիք, Քրոսէի համարած (յւլծ. Ժամանակադր. Վրաց, էջ 408 եւն)<sup>3</sup> Սոնքերը չեն, այլ Սասոնցիք, որ կէս անկախ վիճակի մէջ Հասանքէդի երկրին մէջ կ’ապրէին։ Լուկկարիի (Annali di Rausa, Վենետիկ 1605, էջ 110) շատ արժանահաւատ տեղեկութեան համաձայն այն քրիստոնեայ ցեղերու կողմանէ խօսող էին Հայք “Հեթում եւ Ռուբէն” Գիթիարացւոց եւ Սասոնցւոց պատգամաւորները:<sup>4</sup>

### 13.

1471 տարին կ’ինայ Վենետացւոց պատուիրակին՝ Յովսափատ Բարբարոյի՝ իսլամական երկիրներէ անցնելով Պարսկաստան երթալը. այս անձը Բաղեշու կողմերը միայն Քուրդ կը յիշէ։ — 1500է սկսեալ ի Պարսկաստան իշխանութիւն մը հաս-

<sup>1</sup> „Nationes Githorum et Aranorum promittunt militare sub vexillo Georgii.“

Կառկասեան լեռնական ժողովուրդները կամ Սկիւթացիները եւ Առանի (Վրց. Ռանի) քրիստոնեայ բնակիչները կ’ակնարկե։

<sup>2</sup> „Sunt etiam in dicta liga et alii populi, Githiarani et Sasoni.“

<sup>3</sup> „Haitone e Rubino, ambasciadore delle rei pubbliche de’ Githiarani e Sassoni.“

տատած էր Առ-Փիի ցեղէն Խամայիլ շահ։ Այս  
մարդն իւր իշխանութիւնն ի վեաս Ակ-կօյունլու  
թուրբմէններու ամբողջ Զեղիրէի եւ Տիգրանա-  
կերտի վրայ տարածեց. իւր յառաջապահները  
մինչեւ Եփրատայ քով գտնուող Բիրա եւ Կամախ  
քաղաքներն հասան։ Պարսից այս գերիշխանու-  
թեան առենները կ'իմայ Վենետացի վաճառա-  
կան ուղեւորի մը տուած տեղեկութիւնն, զոր Ռա-  
մուզիօ (Բ., Էջ 78 եւն) մեզ պահած է. այս տեղեւ-  
կութեան մէջ բաց ի Միջագետաց Ռւրֆա, Կա-  
րամիդ, Մերտին, Զեղիրէ, Ասանշիֆ եւ Սղերդ  
քաղաքներէն՝ հինգ ամուր ամրոց ալ կը յիշուին,  
որոնց մէջ են Արձն, Ամբու (Հասղու) եւ Առ-  
ան։ Տաճկական (Էջ 441) Հասղույի շրջանակին  
ամրոցներուն մէջ Ձեւէքէ Ֆերդինդիւրէ քառ  
զատ Աստուն սահսրած անունով ամրոց մըն ալ կը  
յիշէ, որով թերեւս Խարզան կազայի շրջակայից  
այսօրւան համանուն տեղն կ'իմանայ։ Ծառ զար-  
մանալի է ասորական Սանսոն ձեւը, որ զմեզ Աս-  
նասունէ Աստունի կը հանէ. յամենայն դեպս Վե-  
նետացին սուր լսելիքի տեր է եղեր։

## 14.

Շահ-Խամայիլի Միջագետաց վրայ ունեցած  
գերիշխանութիւնը տեղի տուաւ Տաճկաց գերիշ-  
խանութեան, երբ Զալդերանի գժբախտ ճակատա-  
մարտին մէջ Առութան Աէլիմ՝ յաղթող եղաւ  
1514ին։ Քուրդ ցեղագետներն որ Պարսից շահին  
լաւագոյն կարգ մը հաստատելուն եւ աւաղակու-  
թիւնը բառնալուն դէմ ելած էին մեծ յարա-  
տեւութեամբ, լուագոյն համարեցան Տաճկաց  
Առութանին հպատակութիւն խոստանալը՝ բնական  
է իրենց սովորական դարձած իրաւունքներն եւ  
սովորոյթքը ամբողջ պահելով։ Զմշկածագի ու  
Առղմանի, Բալու-Ճապաղջոյ ու Էկիլի, Ասաքի ու

Նփրկերտի, Հիզանի ու Բաղիշու բէկերը՝ Նէմիրան  
Խսպայիրդ եւ Միկիո՝ որ Պարսից զօրաց ներկայու-  
թեան չուզելով կը տանէին եւ առ Հասարակ միշտ  
կապուած ըլլալէ չէին ախորժեր, շուտով իրենք  
զիրենք ազատ ըրին. Ասանց բէկը՝ Մուհամմեդ՝  
անոնց օրինակին հետեւեցաւ ու Պարսիկները Խար-  
զանէ ու Խարիրէ արտաքսեցի: Մէլիք Խալիլ նորէն  
ձեռք անցուց Սղերդը՝ իւր ցեղին գլխաւոր տեղը:  
Բայց ամէնէն յառաջ Ամիթայ բնակիչներն սուք  
ելած էին: Թէպէտ եւ Պարսից Քարախան Հրամա-  
նասարը յաջողեցաւ Խլաթէն ելլելով՝ Ճապաղ-  
ջրոյ վրայէն Ամիթ մանել ու Մէրդինի եւ Հիսն-  
Քէիֆայի պահակազօրքն օգնութեան առնուլ,  
սակայն Քուրդ բէկերու արդելք ըլլալուն պատ-  
ճառաւ՝ Վանայ ու Խլաթի վրայէն նոր բանակ-  
ներ չկրցաւ ընդունիլ, եւ Ամիթն անգամ Տաճիկ-  
ներն առին՝ փոխագարձ յաջողութեամբ մղուած  
բազմաթիւ ճակատներէ ետքը:

Քուրդ ցեղապետներու հետ բանակցած ա-  
տեն՝ Սուլթան Աէլիմ՝ Բաղեցցի Քուրդ Խղբիս  
Մոլլային ազդու ճարտարախօսութիւնն իրեն օգ-  
նութեան առած էր: Տիգրանակերտ տաճկական  
վիլայէթ եղաւ եւ 19 գաւառակի բաժնուեցաւ.  
այս գաւառակներուն 11ն ուղղակի Բարձր. Դանէն  
կախում ունէր, ութիւ հատն աւատառուներու  
տրուած էր: Բալու, Էգիլ, Գենջ, Հասզու եւ Խա-  
րիրէ (Զէզիրէ) իբրեւ կէս-անկախ աւատութիւնք  
իրենց ցեղապետներուն ձեռքն մնացին ժառան-  
դականութեամբ, առանձինն Փէրմաններով ասոնց  
ամէն առանձնաշնորհութիւնները հաստատուեցան:  
Օսմաննեան պետութեան Քրդաստանի այս մասե-  
րուն վրայ ունեցած իշխանութեան հիմք կը կազ-  
մն այս գաշնադրութիւնք, ընդարձակ երկիրներ  
Քուրդ բէկերու կամոյական իշխանութեան յան-  
ձնուած մնացին, այսպէս նաեւ Հասզու՝ այսինքն՝  
Խարզան եւ Սասուն: Այս կողմերը Սուլթանի ճոշ-

խութիւնը մեծ չէր. ոչ հարկ կը վճարուեր եւ ոչ զինուար կը արսւէր. Քարձր. Դուռը դարսւա մէջ այլեւայլ առիթներու մէջ Քուրդ ցեղապետներու ամենազօր զօրութիւնը չափաւորել եւ դիմագարձ նահանգները ուղղակի Սուլթանին իշխանութեան ենթարկել ուզեց, եւ երբեմն նոյն իսկ այն ամէն դրակոնեան խիստ միջոցները բանեցրնելով, որ արեւելք հնուց ի վեր սովորական են. այսպիսի փորձի մը վկայ էր զ. օ. Հելմութ Փոն Մոլտկէ 1838ին. այն ատեն Քրդերու ապաստանարաններն ու հպատակաց գիւղերը իրենց բնակիչներովն հանգերձ շատ կրցին: Քայլ մեր նպատակը չէ մեր օրերու պատմութիւնը գրել կամ Սասնոյ նորագոյն դէպքերն արձանագրել, ականատեսներուն գործնէ այս:

Այստեղ հետեւեալն ալ յիշենք: Ըերէֆ էդ-դինի Քրդաց հարստութեանց պատմութեան մէջ միայն Քուրդ ցեղապետներու գործերը կը յիշուին, իսկ Հայոց վիճակին վրայ խօսք մ'անգամ չենք գտներ: Այն ատեն՝ ՓԶ. դարուն՝ կախում ուներ Հասպայէն՝ որ Ուուզէկեան (اروزکی) Քրդաց ցեղին նիստն էր: Ուուզէկեան Քրդերու ծագման տեղն է Խոյթի (خويت) շրջականներէն՝ Թար (طاب): Իսկ Խոյթ Թարիշու վելայթէն կախում ունեցող շորս գաւառակներէն մին կը կազմէր, մէկաններն էին՝ Ամուրէկ (أمورك) հայ (امورك) ամուրը բառէն), Պուզնադ (پوغناد) եւ Աիզիշ (عىزىز): Տաճիկ ուղեւոր մը Էվլիյա էֆէնտի' իւր "Թարիխ-ի-Սաեահ", անուն գործոյն մէջ (Չեռագիրը Աիենն. տաճկականք. Թ. 193, էջ 98, 6) կ'ըսէ. Հասպայի հիւսիսային կողմը կը բարձրանայ Զու լեռը (زو، جبل زو) ուր երբեմն Թիւրքմէններու Կարա-Զու (قره زو) անուանեալ ցեղը կը բնակէր: Ուղեգիրը Սասնոյ չի հասնիր. թերեւս իւր գործոյն գ. Հատորին մէջ խօսած ըլլայ, որ սակայն Աիեննայի կայսրին. Մատենագարանը չկայ: — Խոյթ անունը այսօր

ալ բնակչաց բերանը կենդանի է, եւ կ'ըսուի թէ  
խութեցի (خوش) անունով քուրդ յեղ մ'ալ կայ  
(բնագիրն Տabaյի քով, էջ 7, 4. տող վարէն):  
Այսօրւան պաշտօնական բաժանման մէջ ալ խոյթ-  
անունը չկայ, ասոր տեղ անցած է Սամոյ քազան,  
որուն արուարձաններէն մին՝ Խաս-քէօյ՝ հին խութի  
մէջտեղերը կ'ինայ: Հին ժամանակուան Սասունը  
կը կազմէ այժմեան Խարզան քազան՝ Զոկով մէկ-  
տեղ, եւ Հասղու քազան համանուն տեղով մէկ-  
տեղ: Այսօրւան Սասունը Քաղեցու սանջակին կը  
վերաբերի, իսկ հին Սասունը՝ Սղերդի սանջակին:  
Կիւնէ իւր La Turquie d'Asie անուն նշանաւոր  
գործոյն մէջ (II, Paris 1891) բաց ի ուղեգրու-  
թիւններէ՝ նաեւ Տաճկական տարեգրութեանց  
(սալինամէ) տուած տեղեկութիւններն ալ գործա-  
ծած է, արդ այս գործոյն մէջ որեւիցէ տեղեկութիւն  
չենք գտներ Հասղույի քազային վրայ: Խոյթ-Սա-  
սուն գրեթէ մինչեւ ցայսօր terra incognita մա-  
ցած է, անշուշտ մերձաւոր ժամանակը հարկաւոր  
լոյսը պիտի ծագէ այս երկրին վրայ:

Առաջիկայ գործոյս մէջ առաջին անգամ  
փորձեցինք անցեալ ժամանակաց՝ Խոյթ-Սասունյ  
վրայ աւանդած սակաւաթիւ ծանօթութիւնները  
քովէ քով բերել: Ծրծակայից եւ ի մասնաւորի  
Տիգրիսի աղբերաց սահմաններուն պատմական տե-  
ղադրութեան վերաբերեալ նիւթերն երկրորդ ու-  
սումնասիրութեան մ'առարկայ պիտի ըլլան: “Փոքր-  
Ասիոյի”, գաղափարն անձուկ մտօք չառնող ըն-  
թերցողները՝ այս ուսումնասիրութիւնները 1891ին  
սկսած “Փոքր-Ասիոյ պատմական տեղագրութիւնը  
միջին դարու մէջ<sup>1</sup>, գործոյս թող շարունակութիւնը  
նկատեն:

<sup>1</sup> „Zur historischen Topographie von Klein-Asien  
im Mittelalter.“



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Ասորեստանցւոց թեւեռազիրներուն մէջ յիշուող Քուրտիները՝ էջ 1 եւն: — Ս. Գրոց Սինեքնիմը՝ էջ 4 եւն: — «Ասորի», եւ հայ ժամանակագիրներն այս անձը Սասունցւոց նախահայոց կ'ընեն՝ էջ 5—9:
2. Սանասունք եւ Խորթեցիք Մ. Խորենացւոց քով էջ 9, եւ Գէորգ Կիպրացւոյն քով էջ 10: — Ռւբուտեցիք եւ Տմորեցիք՝ էջ 12: — Քրիստոնէութիւնն ի Սասուն՝ էջ 9—14: — Սամսոյ տէրերը՝ էջ 14 եւն:
3. Թոովմ. Մեծովեցւոյ Սասունցւոց ու Խորթեցւոց բարուց վրայ պատմածները՝ էջ 17—19:
4. Արաբացւոց Տիգրիսի աղբերաց սահմանները ու Սասունը նուածնլը՝ էջ 20—24:
5. Մամիկոնեանը եւ Բագրատունիք՝ էջ 24 եւն:
6. Սամսոյ Արաբացիներէ ապստամբիլը՝ 27—32:
7. Բագրատունեաց տնէն հարկատու թագաւորները՝ էջ 32 եւն: — Յունաց Հայաստանի մէջ ունեցած յաջողութիւնները՝ էջ 34—37:
8. Սասուն Մբուանեաց ատեն՝ էջ 37—39:
9. Սելջուկեանց արշաւանքները՝ էջ 39 եւն: — Սելջուկեանց Սամսոյ մէջ կրած պարտութիւնը՝ էջ 40 եւն: — Թոռնիկ եւ Փիլառոս՝ էջ 42 եւն:
10. Խլաթ եւ Սասուն Շահ-ի-Արմէններու հպատակ՝ էջ 43—48:
11. Խլաթ եւ Սասուն Մոնղոլներու տիրապետութեան տակ՝ էջ 48—50:
12. Սասուն Թամուրեանց եւ Թիւքրմէններու իշխանութեան տակ՝ էջ 50 եւն: — Քրդաց Սամսոյ մէջ գօրանալը՝ էջ 52 եւն: — Սասունցիք Սուլթան Մուհամմէտ Բ. ի դէմ կազմուող նիզակակցութեան մէջը կը մտնեն՝ էջ 55—57:
13. Սասունցիք՝ Վենետացւոյ մուղեգրութեան մէջ էջ 57—58:
14. Օսմանցիք Տիգրիսի աղբերաց սահմաններն ու Սասունը կը նուածն՝ էջ 58—61:

## ԵԶԳԱՅԻՆ ՄԵՍԵՆԱԳՐԱԿԱՆ

- Ա. Գալէմքեարեան Հ. Գոկորիս Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրոյն.  
1. Պիշով, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուշեր. իրաւունք Հայոց: 1890: 8<sup>o</sup> Երես՝ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէանվիշեան Հ. Գարողիկ, Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիրգեանց: 1890: 8<sup>o</sup> Երես՝ 50 (պատկերազարդ:) Փր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովրոս, Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի և պիտուապուխն եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ գրոց: 1891: 8<sup>o</sup> Երես՝ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաճի Արեւելեան Հայք ի Պուրովինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան: 1891: 8<sup>o</sup> Երես՝ 79: Փր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովրոս Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալիստենեայ Վարուց Ազերանդրի: 1892: 8<sup>o</sup> Երես՝ Դ+272: Փր. 3.—
- Զ. Ալպէր Տըլլէ եւ Գ. Փիտոն, Ուղեւորութիւնից Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1892: 8<sup>o</sup> Երես՝ 82: Փր. 1.—
- Է. Մատ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից գէա ի Հայու: Թրգմ. Ոսովքիոս Անոփինան: 1892: 8<sup>o</sup> Երես՝ 89: Փր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8<sup>o</sup> Երես՝ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Գալէմքեարեան Հ: Գոկորիս Վ., Պատմութիւն հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: 1893: 8<sup>o</sup> Երես՝ 232 (Ղուսնկարով): Փր. 2.50
- Ժ. Առայրին Փ. Կ., Քննութիւնը գրոց Դաւթի Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8<sup>o</sup> Երես՝ Է+92: Փր. 1.25
- Ժ. Գովորիկեան Հ. Գոկոր Վ., Հայք յԵղիսաբեթուականիւն 1680—1779: 1893: 8<sup>o</sup> Երես՝ Ժ+533 (1 զընկատիպ.): Փր. 4.50

- ԺԲ. Խաշաթեամ Գ. ր., Զենոք Գլակ, Համեմատական ուսումնասիրութիւն: 1893: 8<sup>o</sup> Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԴ. Տէր-Մովսիս եամ Փարսադամ, Հայ գիլական տունը: Թրգմ. Հ. Բ. Վ., Պիլէզիկօնան: 1894: 8<sup>o</sup> Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկերով): Փր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղքերք Մովսիսի Խորենացոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1894: 8<sup>o</sup> Երես՝ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեամ Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւացման, Սեմական փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Քրոքէլման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւացման, Հայկական Յատուկանուանը: 1894: 8<sup>o</sup> Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեամ Հ. Յ. Վուլքոս Վ., Մատենագրական մանր ուսումնասիրութիւնը: Հտ. Ա. Ա—Զ: 1895: 3<sup>o</sup> Երես՝ ԺԲ+294: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեամ Հ. Յ. Վակովիքոս Վ., Հայկական աշխատսիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամիսն փուած եւ թարգմանուած հանդեսձ ծանօթութեամբ: 1895: 8<sup>o</sup> Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիւրեամ Կ., Սեւ ծովու ուսական եղերքը: 1895: 8<sup>o</sup> Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեամ Հ. Գրիգոր Վ., Դրանսիլուանիոյ Հայոց Մնարապուիսը կամ նկարագիր Կերլա Հայքարաղի ի զիր եւ ի պատկերս: 1896: 8<sup>o</sup> Երես՝ Թ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեամ Հ. Յ. Վակովիքոս Վ., Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեսնը, թուղթ Յակոբայ առ Կողբասոս եւ կանոնը Թագդէի: 1896: 8<sup>o</sup> Երես՝ Թ+442: Փր. 6.—
- ԽԱ. Տումաշեկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղքերաց սահմանները: Պատմական եւ տեղազրական հետազոտութիւն: Մամն Առաջին՝ Պատմական տեղեկութիւնը Սամայ Վրայ: Թրգմ. Հ. Յ. Վ.: 1896: 8<sup>o</sup> Ե+62: Փր. 1.—



